

15844

15845

15846

15847

89199

1135



1056

No. 89

Handy



ԺԱԳ ՄԱՅՆՊԱԼԵԱՆ  
(ՓԱՅԼՍԿ)

ԱՌԱԶԻՆ ՍԷՐԸ



ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ  
Վ. Է. Հ. ՏԷՐ-ՆՆՐՍԷՍՅԱՆ

Կ. ՊՈԼԻՍ

1906



891.99-31


Այ

ԺԱԳ ՍԱՅՈՊԱԼԵԱՆ  
(ՓՍՅԷՍԿ)

Արտ. Կ. Մարտի

Երևան

# ԱՌԱՋԻՆ ՍԷՐԸ



ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Վ. Լ. Հ. ՏԷՐ-ՆՆՐՍԷՍԻԱՆ

Կ. ՊՈԼԻՍ

1906

3513

7530-57



## Մ Ա Յ Ր Ի Կ ,

Երբ պզտիկ էի, — կը յիշեմ — ջերմ բաղձանի մը, գրեթէ իսեալ մը ունեիր զիս գրչի աշխատանք տեսնելու, ես երբեք այդպիսի հակամիտութիւն մը ցոյց չէի տար եւ ասիկա ցաւ երեքի համար :

Աստուած այնպէս մը կարգադրեց որ այդ բաղձանի իրականանայ — քեւ երեւակայելի էն համես կերպով — բայց դուն չեստեսնէս զայն մարմնական աչհերով : Այսօր, գրչիս առաջին արգիւնը մամուլին յանձնած պահուս, կ'զգամ քեան լաւագոյն ծաղիկի փունջն է՝ զոր ես կրնայի նուիրել գերեզմանիդ : Ընդունե՛ մայրի՛կ, ողբացեալ մայրիկ, մահուանեդ վեց տարի ետք, գերեզմանիդ, յիշատակիդ նուիրուած այս փունջը՝ որուն ամեն մէկ բերքը քու կեանք տուած արտիդ ծաղիկներէն փրցուած է մաս առ մաս : Ընդունե՛ եւ յաիսեանական հանգրստիդ մեջէն ժպտե՛ ինձի. ո՛հ պիտի զգամ քու ժրպիտը եւ ասիկա կորով պիտի տայ ինձի կեանքիս նամբան քալելու :

1/14 Յունիս 1902

Գոնիա

ՓԱՅԼԱԿ







## ԱՌԱՋԻՆ ՍԷՐԸ



### Ա.

Օգտատուին, առաու մը կանուխ, քալելով  
Հալքիին շրջանը ընելու ելած էին Տիգրան ու  
Նուարդ, քոյր եղբայր: Յունաց Աստուածաբանա-  
կան վարժարանին դիմացի բլրակին վրայի փոքրիկ  
տուներուն մէկէն դուրս ելած էին, երբ դեռ ա-  
րեւը լողանքէն ելած կոյսի մը պէս, շիկնտա ճա-  
ճանչներ կ'արձակէր, հազիւ գրկաչափ մը բարձրա-  
ցած Եագաճըգի լեռներուն վրայէն: Դէպի Աս-  
տուածաբանական վարժարանը մագլցելը էին նախ,  
փութկոտ քալուածքով մը, քով քովի, թարմ  
թարմ ամէն մէկ քայլափոխին շնչելով առտուան  
զով ու կեանքստ օդը: Յետոյ դէպ ի ծովեզերքը  
իջեր էին, կարելի եղածին չափ երկնցնելու համար  
իրենց ճամբան:

Մէկ նայուածքով ոչ ոք պիտի վարանէր ըսե-  
լու թէ քոյր եղբայր էին ասոնք: Թէև, երիտա-  
տարդը — հազիւ քսանը անցած — միջահասակ ու

թուխ էր, մինչ աղջիկը կապոյտ աչուի և երկայնահասակ, սակայն իրենց քալուածքին, նայուածքին ու խօսուածքին մէջ չես գիտեր ինչ մը կար որ կ'ըսէր թէ քոյր եղբայր էին ասոնք: Երբ ճիշտ ծովափը հասան վայրկեան մը կանգ առին, դիտուելու համար չորս դին: Ծովը դիմացի եզերքէն զարթուով, կեանքի անուշ ողջոյն մը կ'առնէր կը բերէր մեղմիկ ծփանքներով ու եզերքի կոպիճներուն կը զարնէր զայն կամացուկ մը, գիշերուան թըմբութենէն արթնցնելու համար Հալքին, խնամոտ մօր մը պէս՝ որ ատուան անուշ քունէն մեղմութեամբ արթնցնել կ'ուզէ իր զաւակը: Ծովեզերքի մի քանի ցանցառ եզերինները իրենց միօրինակ խլրտուքին միտթիւք խաղը կը բերէին խառնել այն առաւօտեան ժամերգութեան որ ամէն օր ինքնիրեն կ'երգուի բնութեան շքեղ տաճարին անեղբութեան մէջ:

Անդին, Պօլտոյ կողմը, շղարշ-մէգ մը կը ծածանէր, արեւելքէն դէպ ի արեւմուտք երկարածըգուած, հեռուէն ամպիկէ նուրբ քօղին ներքուիր գեղեցկութեան ամբողջական ցուցադրումը զլացող գեղուհիի մը կերպարանքը տալով Մայրաքաղաքին:

—Քալե'նք, ըսաւ Նուարդ քիչ մը հաքը, հիանալի տեղ մը գտած եմ. հոն պիտի տանիմ քեզի այսօր: Այդ տեղը, հակառակ խնդկենալու չափ սիրած ըլլալուս, շատ քիչ անպամ դացած եմ, որպէսզի քեզ հետ միտաին ըմբռնանք անոր հրապոյրները:

—Ո՞ր կողմն է այդ տեղը:

—Անհամբեր մի՛ ըլլար, քալե'նք, քիչ մը հաքը կը տեսնես:

Եւ խորաուրորտ ծովեղերքէն սկսան քալել : Երբեմն ճամբան այնքան կը նեղնար որ կ'ստիպուէին քովէ քով չքալել : Բնութեան քմահաճոյքին կը հեռուէին , անկապակից շրջաններ ընելով , մերթ փոքրիկ հրուանդանի մը ճիշտ քիթէն անցնիլ ուզելով , մերթ ծովախորշիկի մը առջեւ դարձեալ գէպի ներս կը որ պտոյտ մը ընել ստիպուելով :

— Պիտի յոգնիս Նուա՛րդ , ըսաւ երիտասարդը երբ ծովու բազնիքներուն քովէն դարձեալ գէպի ծովեղերք կ'իջնային , ջուրին ճիշտ քովէն քալելու համար , վերէն շխտակ ճամբէն երթալու էինք :

— Ձեմ յոգնիր քեզի հետ , ըսաւ Նուարդ եզբօրը թեւէն կախուելով կէս մը , փոքրիկ զառիվիւր մը ելլելու համար : Հասարակաց ճամբաները չե՛մ սիրած երբէք , ամենուն անցած ճամբէն անցնիլը հաճոյք մը չունի ամենեւին , տափակութիւն է տափկա : Ի՞նչ կ'ըլլայ , կը յոգնինք քիչ մը , բայց պիտի աեսնես հիմա ինչպէս կուշտ ու կուռ պիտի վայլենք ընտթիւնը և ինչ անորժակով պիտի նախաճաշենք :

Քիչ մը անդին , ձկնորսներու լարած ուռկաններուն մօտ , առեւտրական վարժարանին դիմացի ընդարձակ որմափակին քովէն վեր ելլել ստիպուեցան , որովհետեւ , հոն ալ ծովեղերքը գրեթէ անմատչելի է : Անկոխ մարգագետնին վրայէն այդ վերելքը շատ դժուար էր . ամէն վայրկեան ոտքերնին սահելով ակամայ երկրպագութիւն մը ընել կ'ստիպուէին : Եւ ամէն անգամ «հօ՛ր» կ'ըսէր Նուարդ ու կը խնդար . խնդուքը սիրուն ծալքեր կը գըծադրէր իր կանոնաւոր դիմագծերուն վրայ . յետոյ մէկ ձեռքով , սեւ ու խիտ մազերուն ցնցումներէն

ապստամբած սիրուն գանգուբները կ'ամփոփէր գըլ-  
խարկին տակ : Եւ երբեմն ալ .

— Կամայ տղաս , չիյնանս , կ'ըսէր սիրուն շեշտ  
մը դնելով «տղաս» բառին վրայ ու ինքն ալ խըն-  
դալով Տիգրանին ունեցած մէկ տարուան տարիքի  
առաւելութեան մէջ սղմեցնելուն համար այդ բառը :

Ճամբան հասան վերջապէս ու սկսան քա-  
լել երկու կողմի : խիտ եղերքներուն մէջէն՝ որոնք  
արեւին ճաճանչները դեռ չէին ձգեր զալ զիշերուան  
տամկութիւնը ջնջելու : Ծառերուն ու գետնին կա-  
նանչութիւնը , դեռ նոր ներկուած կարծես , կը ժըպ-  
տէր ամեն կողմէն : Երբեմն երբեմն տերեւներուն  
մէկ բացուածքէն սպրդած ճառագայթներ , երկար  
ու նուրբ վէտվէտումով մը կ'ոստոտէին ճամբուն  
վրայ , թեթեւ հովին քմահաճոյքին համեմատ :

Քիչ մը ետքը եղբօրը ձեռքի նուրբ գաւազանը  
առաւ Նուարդ ու ճամբուն փոշին ծեծելով անով .

— Նա՛ , ըսաւ , ամէն մարդ կ'անցնի ասկէ , այն-  
քան անցուած է որ տե՛ս փոշին մէջ կը թաղուի  
ոտքերնիս , ի՞նչ հաճոյք կայ ասկէ երթալուն մէջ ,  
սլարդ ընդօրինակութիւն մը ամէնուն ըրածին , ինչ  
որ չեմ սիրած և չսխախ սիրեմ բոլոր կեանքիս մէջ ,  
եկե՛ւր տղանս , քիչ մը վերէն երթանք :

Եւ ծառերուն մէջ խորասուզուեցան դար-  
ձեալ : Առանց ուշադրութիւն ընելու ճամբուն , խո-  
րասուզուեցան անտառին մէջ որոշ ուղղութեան մը  
հետեւելով միայն : Երբեմն այնքան խիտ թուփե-  
րու մէջ շրջապատուած կը գանկէին ինքզինքնին ,  
որ Տիգրան ձեռքի նախաճաշի փոքր ծրարը վար  
կը դնէր , երկու ձեռքերով կ'գրկէր մէկզի կ'առ-  
նէր մացառները որսէսզի Նուարդ անցնի առանց  
վրան գլուխը պատուելու :

Եւ ան , ժպտելով , մըշտ ժպտելով , մատովը պղտիկ ապտակ մը կը դարնէր եզրօրը երեսին , շը-  
նորհակալութեան վայրայանքի պղտիկ ապտակ մը  
ու կ'անցնէր :

— Արսէնիօս հասանք , ըսաւ վերջապէս Տիգ-  
րան , դեռ հեռո՞ւ է ըսած տեղդ :

— Եկուր , ըսաւ ան շրջան ընելով վանքին ե-  
տեւի կողմէն ու Չամ—Լիման տանող ճամբան ձախ  
կողմը ձգած դէպ ի ծովեզերք իջնելով :

Բաւականն ատեն եղեւիններու մէջէն դիկ-  
զակող քարուտ նեղ արահետէ մը վար իջան : Տիգ-  
րան Նուարդին կ'նետուէր քայլ առ քայլ : Յան-  
կարծ , եղեւիններուն խիտ ցանցին մէջէն դուրս ե-  
լան ու ծովուն իշխող փոքրիկ դարեւանդի մը վը-  
րայ , արեւուն դիմացը , ընկողմանեցաւ Նուարդ ,

— Եկուր տղա՛ս , քովս եկուր , ըսելով Տիգ-  
րանին :

Դէպի Մեծ կղզիին վրայ բարձրացեր էր հի-  
մա արեւը , և երկու կղզիներուն մէջտեղ՝ ծովուն  
մէջէն , ադամանդէ շողերով փողփողուն լուսեղէն  
ճամբայ մը շիներ էին ճաճանչները , — ճամբայ մը որ  
կը ծփար , կը խայտար , կը վէտվէտէր ալիքներու  
տատանումովը : Մեծ կղզիին ապարանքները կը  
փայլէին դիմացը : Ասդէն ձախ կողմը Մարմարան  
կը տարածուէր , հեռո՞ւն , հեռո՞ւն , տարտամօրէն  
սահմանափակուած , հորիզոնին մօտ , Պրուսայի ամ-  
պածրար լեռներովը : Այդ ահագին միօրինակու-  
թիւնը հեղուկին , զով շունչ մը կը բերէր իր խո-  
րութիւններուն մէջէն , պղպղանքներուն ծոցը , հա-  
ւատարակչու համար ամբան տապը , Օգոստոսի  
առտուանցով , և դարնան հմայք մը տալու այդ

տեղւոյն : Այլ կողմը Չամ—Լիմանի սիրուն փոքրիկ ծովախորշը՝ որուն դրան սեմին մէկ կողման վրայ նստած էին կարծես քոյր եղբայր՝ իր սիրուն պըղտիկութիւնովը գեղեցիկ հակապատկեր մը կը յօրինէր Մարմարային հետ : Եւ կղզիին ամբողջ ծաւերով զարգարուած այդ կլորութիւնը՝ որ խաւ խաւ վար կ'իջնէր մինչեւ ջուրին եզերքը՝ շքեղօրէն ցոյցագրուած էր հոն , աչքերնուն դիմացը :

—Ի՞նչպէ՛ս . . . ըսաւ Նուարդ , այդ մէկ բանին երկայնութեանը մէջ ամփոփելով իր հարցումը :

—Հիանալի՛ , գիւտ մը բերեալ քոյրս , իմ աշխարհագրութեանս մէջ Նուարդի հրտանդան պիտի բնեմ ասոր , յարեց Տիգրան խնդալով :

Եւ ըստ քմաց տարածուած՝ հողին վրայ , ու գլուխն ալ քրոջը ծունկին կութնցած , մերթ կըղզին շրջանաւոր ծովուն փալիլումը և մերթ երկընքի անբիծ կապոյտը դիտելով փոխն ի փոխ , լիաթոք սկսաւ չնջել անտառին սառուան մտղմ ու առնուշարոյր օդը :

## Բ.

—Տիգրան , ըսաւ Նուարդ երխտասարդին մազերն շոյելով , աչւոր Տիգրանս , որչափ շատ կը սիրեմ գըեզ :

—Արդէն սիրոյ հաւար ստեղծուած էակ մըն ես դուն հողիս , ըսաւ Տիգրան անոր քնքուշ ձեռքը համբուրելով մեղմիկ , բան մը ատել չես կրնար արդէն , այնքան փափուկ է սիրտդ :

—Ո՛չ սղաս , մի չափազանցեր , կրնամ ատելութիւն ալ ունենալ , ս՛ն մանտաւնդ աշխարհի վը-

բայ երկու բան մահու չափ կ'ատեմ, մին նախապաշարուն և միւսը դրամ :

— Նախապաշարունը կ'ըմբռնեմ թէ ատես, բայց դրամը ինչո՞ւ :

— Պահ չկ'ի՞նչ ուրիշ ու է պատճառ չունենայի՞ զայն ատելու, հինգ տարի ամբողջ քեզ ինձմէ բաժնելը բաւականէն աւելի պատճառ մը չէ՞ր մի՞թէ զայն ատելու, ըսէ նայիմ :

— Բայց դրամին յանցանքը չեմ ատեներ այդ խնդրոյն մէջ, Նուարդ, ուսման փափաքը՝ կանոնաւոր կերպով Անդդիերէն սորվելու բազմանքը սովորեցին զիս որ հինգ տարի հետու ապրիմ ձենէ :

— Հոս, Պոլսոյ մէջ Անդդիերէն չէի՞ր կրնար սորվիլ, Ռձպէրթ գօլէճէն շրջանաւարտ չէի՞ր կրնար բլալ, ինչ հարկ կար երթալ Փոքր Ասիոյ խորերը տարիներով մեզմէ հետու ապրելու եթէ դրամական տեսակէսը գոյութիւն չունենար... Չխօսի՞ս : Ինչ որ ալ ըլլայ իրաւունք ունիմ դրամը ատելու և կ'ատեմ :

— Բայց քոյրս, չէ՞ մի որ երջանիկ ենք հիմա, չէ՞ մի որ քուկդ եմ դարձեալ :

— Այո՛, բայց գիտե՞ս որչափ կարօտցած էի քեզ, Տիգրանս :

Վերջին բառը անսակ մը հարարութեամբ կ'արտասանէր, վերջին տառին, «ս»ին վրայ ուժգին շեշտ մը դնելով, այդպէսով Տիգրանին իրենք ըլլալը, իր կզբայրը ըլլալը որոշապէս զգացնելու համար ամէն անգամ ինքզինքին :

Գորովի, խանդաղատանքի կուռ խտայում մը, հողիէն, սրտէն չես գիտեր ինչ մը կը դնէր այդ մէկ տառին մէջ. Տիգրանս :

Հինգ տարի շարունակ աշխատեր էր Տիգրան Փոքր Ասիոյ Ամերիկեան գօլէճներէն մէկուն մէջ : Հօրը համեստ քսակը չէր թոյլատրած որ Պօլիս գայ արձակուրդներու ատեն : Վերջապէս՝ շրջանաւարտի վկայականը ձեռքը՝ վերադարձեր էր դեռ շաբաթ մը առաջ և Հալքիի մէջ համեստ տուն մը բռնած էին որպէսզի տղան քիչ մը հանգստանայ, կազդուրի հինգ տարուան անընդհատ աշխատութենէ մը ետքը :

Տիգրան միշտ երկար նամակներ կը գրէր թէև դպրոցէն, սակայն Նուարդ քիչ անգամ և կարճ պատասխաններ կուտար : Նամակը, անդգայ թուղթի կտորը չէր բաւեր իրեն, սրտին բոլոր խանդաղատանքը չէր կրնար դնել հոն : Շատ հեզ, եղբորմէն եկած նամակները քանի մը անգամ լափելէ ետքը, գրասեղանին առջև կը նստէր ու կ'սկսէր գրել, բայց այնքան շատ բան կ'ունենար գրելու, զգացումները այնքան առատօրէն կուգային, որ անկարելի կ'ըլլար դանոնք արտայայտել — մինչև քերանքը լիցուած չիչերու պէս զոր եթէ յանկարծ դարձնես, բերանը բայ ըլլալով հանդերձ ջուրը չթափիր, օդ չառնելուն համար :

Գրածը կը ստուէր, յետոյ նորէն կ'սկսէր, միեւնոյն փորձը քանի մը անգամներ, մինչև որ վերջապէս լալով գրիչը մէկզի կը նետէր ձեռքէն ու գայրոյթով գրասեղանը ետ հրելէն յետոյ կ'առնէր կը քալէր :

Այսպէս, հինգ տարի, շարունակ սրտին խոքը կուտակած էր իր բոլոր գորովն ու սէրը, հոգիին բոլոր խանդաղատանքը, զոր կարօտին բոցերը կ'եռացնէին միշտ, սրայթելու պատրաստ հը-

բարուխի մը պէս : Հիմա շարաթէ մը ի վեր հրաւրուխը ժայթքեր էր :

Տիգրան որչա՛փ երախտագէտ եղաւ հօրը՝ երբ տեսաւ թէ ան, ինչպէս իր, նոյնպէս և քրոջը կրթութեան ու զարգացման համար ո՛ր և է զո՛հողութիւնն չէր խնայած, հակառակ իր համեստ արհեստաւորի վիճակին :

Տղան դիտէր թէ ազնիւ քոյր մը գանձ մըն է երկտասարդի մը համար, թանկագին գանձ մը, և այդ գանձին արժէքը այնքան աւելի կը մեծնա՛յ որքան այդ քոյրը, զարգացած, կրթուած, բարոյսպէս նրբացած ու սրտի մը պէտքերը հասկնալու կարող եղած ըլլայ :

Հիմա դիրար կ'ըմբոշխնէին երկուքն ալ, ազատօրէն, անյագօրէն : Նուարդ՝ արդէն քիչ մը զուարթ՝ հիմա շարաթէ մը ի վեր, ուրախութենէն կը ճառագայթէր : Հարցումներու անվերջ անհատնում տեղատարափ մը սկսեր էր ան թափել Տիգրանին գլխուն, իր հինգ տարուան կեանքին վրայ՝ դպրոցականի կեանքին ամէն մէկ մանրամասնութիւնները կամաց կամաց կը սլարդուէին այդ հարցումներուն առջև : Տիգրան ի բնէ լուրջ, հանդարտ խօսուածքով մը կրցածին չափ կը պատասխանէր իր քրոջը անկապակից հարցումներուն՝ որոնք առջի օրերը մանաւանդ, դիրար կ'ընդմիջէին, դիրար կը կտրատէին շարունակ : Քրոջական սիրոյն յորդումը կը տեսնէր ազան այդ հարցումներուն մէջ ու կը ձրգէր որ այդ քնքուշ ու վատիուկ հեղեղը սղողէ զինքը :

Հողին վրայ՝ դէմ դիմաց, նախաճաշեցին հոն հաւկիթով ու սլանիրով առատան ստոյտէն ախոր-

ժակնին սրուած , լափեցին ինչ որ կար փոքրիկ սա-  
կառին մէջ և յետոյ քիչ մը անդին , եղեւինի մը  
չուքին տակ , ծուլարար դային ըմկողմանիլ դէմ  
սա դէմ , աչքերնին Մարմարայի վէտվէտուն տա-  
րածութեանը վրայ յառած :

Գ.

— Տեսնենք այսօր ինչ պիտի պատճես ինծի ,  
ըսաւ Նուարդ փափուկ ձեռքերովը երկտասարդին  
դեռարոյս պիտերը շոյելով :

— Ի՛նչ որ կ'ուզես :

Քիչ մը մտածեց ազջիկը աչքերը ծովին յա-  
ռած , յետոյ քրոչու մը առողի ձեւով մը դէպ ի եղ-  
բօրը ծռեցաւ ու ,

— Տիգրանս , ըսաւ կամայուկ մը , մինչև հի-  
մա հարցուցածներէս տարբեր բան մը պիտի հար-  
ցընեմ քեզի , լո՛ւրջ բան մը , սրտի խնդիր մը :

— Կ'ուզե՞ս , աղաս , հարցնե՞մ , յարեց յետոյ  
խնդալով :

— Հարցո՛ւր , ինչո՞ւ չէ , պատասխանեց Տիգ-  
րան , վարժուած միշտ հաճոյքով քրոջը բաղձանք-  
ները գոհացնելու :

— Սի՞րած ես երբէք . . .

Սիրոյ վրայ շատ անդամներ խօսեր , դադա-  
փարներ փոխանակեր էին , բայց առաջին անգամ  
այս տեսակ հարցում մը կ'ուղղէր Նուարդ իր եղ-  
բօրը . ապահով էր սակայն թէ պատասխանը՝ «այո»  
կամ «ոչ»՝ կատարելապէս անկեղծ պիտի ըլլար : Եղ-  
բօրը սիրաբ ծայրէ ի ծայր սրբատած էր , միայն այդ  
խորշը մնացած էր անձանօթ և հիմա կարգն անոր

և կամ էր : Իրենց փոխադարձ սէրը այնքան բուռն , այնքան կաթողին էր որ , իրարու չբոսելիք բան մը չէր կրնար գոյութիւն ունենալ սրտերնուն մէջ :

Նուարդ խորհած էր թէ Տիգրան հաւանա- կանարար սիրոյ բոցը զգացած ըլլալու էր մինչև հիմա լանջքին տակ :

Տիգրան ալ իր կողմէն առաջին անգամ էր որ այս տեսակ հարցում մը կը լսէր , բայց իրեն համար ալ եթէ միտակ անձ մը կար այդպիսի հարցում մը ուղղելու կարող իրեն , այդ ալ քոյրն էր . ուստի չվարանեցաւ պատասխանելու :

— Նուարդ , շատ դիւրին չէ այդ հարցումիդ պատասխանը , որովհետև մինչև հիմա ես ինծի որոշ կերպով չեմ ըրած այդ հարցումը : Սակայն . . . այս պիտի պատասխանեմ , երբ մանաւանդ հարցումդ փոխես քիչ մը ու «պաշտեցի՞ր» հարցնես ինծի , փոխանակ «սիրեցի՞ր»ի :

— Ուրեմն . . . ատիկա պիտի պատմես ինծի այսօր , առաջին սէրդ , հէ՞ . . . չըլլա՞ր տղաս . . .

— Առաջին սէրս այժմ , կամ լաւագոյն է ըսել առաջին պաշտումս , պատանեկան զազանի թղթածրարին մէկ հատորն է անշուշտ , բայց քեզ համար սիրելի նուարդս , ամէն բան կարելի է , թղթատենք զայն սիրով , քանի որ կը փախաքիս :

«ԱՖերիմ տղաս»ով մը շնորհակալ եղաւ նուարդ , և աչքերը միշտ ծովուն յառած , ալ աւելի հանդիսա կերպով տեղաւորուեցաւ ուշադրութեամբ մտիկ ընելու — ինչպէս որ սովոր էր արդէն , ամէն անգամ որ Տիգրան բան մը պատմէր :

Տիգրան — որ պերճախօսի ընական ձիրքով մը օժտուած էր — քիչ մը ստեն մտամտիտի կենալէ ետքը սկսաւ իր պատմութիւնը :

Դ.

Ահաւասիկ ինչ որ ան պատմեց .

«Բաւական ետ պէտք է երթալ . դպրոցա-  
«կան շրջանիս հետ կ'սկսի ան , մինչև հոն պէտք  
«է վերադառնալ բան մը պակաս ձգած չլլալու  
«համար անոր յիշատակէն՝ որ իր բոլոր մանրամաս-  
«հութիւններով կոյս ու անեղծ մնացած է սրտիս մէջ :

«Դպրոց հասնելէս գրեթէ ամիս մը ետքը ,  
«օր մը , կէս օրուան ճաշին անծանօթուհի մը նրա-  
«տած տեսայ մեր տեսուչին ակինոջ քով : Ըսած  
«եմ արդէն թէ տեսուչը , ընտանիքով մեզի հետ կը  
«ճաշէր : Առաջին անգամ կը տեսնէի զինքը : Ճեր-  
«մակ , ձեռքերմակ դէմքին վրայ , դեղնորակ մա-  
«զերու շքեղ սրակ մը , թոյլ կերպով հիւստած ,  
«աչքերը՝ նուազ , երկնագոյն , հասակը՝ երկայն՝ ու  
«նուրբ դեռածիլ աղւոր ցօղունի մը պէս նուրբ ու  
«ճկուն :

«Աչքերս յառած մնացին իր վրայ , բաւական  
«ատեն , չեմ գիտեր ինչ անդիմադրելի հմայքէ մը  
«գրաւուած :

«Յետոյ՝ որովհետեւ ճաշի ատեն ազատօրէն  
«կրնայինք խօսակցիլ՝ անոր ո՞վ ըլլալը հարցուցի  
«կամայուէկ մը քովի ազուս :

«—Մանկապարտէզին անօրէնուհին , պատաս-  
«խանեց ազան : Երբեմն կուգայ հոս ճաշելու :

«—Անո՞ւնը , հարցուցի :

«—Միս Իդ . . .

—Գիտեմ , գիտեմ Միս Իդապէլ , պուսպ  
Նուարդ , հակառակ չընդմիջելու բաղձանքին , ինք-  
զինքը չկրնալով զսպել :

Տիրգրան զարմանքով գլուխը վեր առաւ :  
Առաջին անգամն էր որ ասիկա մէկու մը կը յայտնէր :  
— Գիտե՞ս մի . . .

— Անզգալարար այնքան գոված , այնքան շատ  
խօսած ես այդ Անգլուհիին վրայ որ արդէն ըսէր  
էի ինքնիրենս , թէ պարզ համակրութիւն մը չէ ա-  
նոր հանդէպ զգացածդ : Եւ յետոյ ի՞նչ կարծեցիր ,  
այնքան դժուար է քեզ պէս ազնիւ եղբօր մը սիր-  
տը կարդալ ինձ համար : Բայց շարունակէ՛ :

«— Սրդարեւ , սիրելի Նուարդս , չես սխալած ,  
«Միս Իզապէլ — գանատուհի մը — ինքն է պաշ-  
«տումիս առարկան :

«Առաջին անգամը չէր որ անձանօթուհի մը  
«մեզ սեղանակից կը տեսնէի հոն , բայց մինչեւ այն  
«ատեն և ոչ մէկուն ո՞վ ըլլալը , կամ անունը հե-  
«տաքրքրուած էի գիտնալու : Քանի որ այնքան  
«խօսած եմ իր վրայ քեզի անզգալարար՝ ըսած եմ  
«անշուշտ թէ իր դէմքին միակ արտայայտութիւնը՝  
«առաջին ակնարկով իսկ ձգած տպաւորութիւնը  
«մարդուս վրայ , խորո՛ւնկ , անսահման բարութիւն  
«մըն էր : Անիկա մէկ անգամ մը տեսնելէ յետոյ ,  
«անկարելի է որ մարդ հրեշտակ մը երեւակայած  
«ատեն ատիկա չառնէ իրեն իրր տիպար : Իր նուրբ ,  
«քիչ մը դալկահար այլ փափուկ , հիանալիօրէն փա-  
«փուկ դէմքին վրայ փայլփլոց զոյգ մը խոշոր վճիտ  
«աչքերուն անուշ ու խորունկ կապոյտէն շնորհի ,  
«բարութեան՝ անբացաարելի յորդում մը կ'արտա-  
«ցոլար :

«Ճաշին աւարտելուն մօտ , դէպ ի ինձի ծը-  
«ռեցաւ ու ժպտելով՝

«— Դեռ նոր եկած էք , այնպէս չէ՞ , ըսաւ մե-  
«լանոյշ ձայնով մը :

25.30.57

«Հայերէն ալ գիտէր: Երբէք չպիտի մոռ-  
նամ այդ հարցումը. երբէք: Ինչ սիրուն, ինչ  
«Թովիշ խօսուածք, համակ մեղմութիւն, համակ  
«ներդաշնակութիւն: Հայերէնը իր բուն առողանու-  
«թենէն, արեւելեան բնական հնչումէն կը մերկաց-  
«նէր իրա՛ւ, բայց անոր տեղ, այնպիսի բեկբեկուն,  
«այնպիսի անուշ, այնպիսի փրփրոտ ներդաշնակու-  
«թիւն մը կուտար անոր, որ մարդ կը հիանար,  
«կ'ուզէր ժամերով, օրերով մտիկ ընել:

«Յետոյ, ծննդալալս, անունս հարցուց և  
«ուրիշ մի քանի մանր մունր բաներ ալ զորս չեմ  
«յիշեր հիմա: Մեքենաբար կը սրատասխանէի ալ  
«իրեն: Սչքերս կերակուրի պնակիս փոքրիկ կէտ  
«շրջանակին մէջ բանտարկուած էին:

«Մինչև այն ատեն երբէք այս տեսակ յու-  
«ղում մը չէի ճանչցած, ինչի՞ վերագրել: Մտքէս  
«կրնայի՞ անցնել թէ սէր էր ան, առաջին թրթուա-  
«ցումը սիրոյ, պաշտումի խաղին. այն լուռ մնացած  
«էր հոգիիս խորը դեռ մինչև այն ատեն—բարակ,  
«նուրբ, անուշ խաղին պէս դաշնակի մը որ լուռ  
«կը մնայ երկայն ատեն և օր մըն ալ քնքուշ, փա-  
«փուկ մատ մը կուզայ հնչեցնել, կեանք տալ անոր:

«Մանաւանդ, կրնայի՞ երեւակայել որ ինծի  
«պէս 15—16 տարեկան տղայ մը կարող ըլլայ ի-  
«րեն գրէթէ կրկին տարիքը ունեցող աղջկան մը  
«համար սէր դգալ, ան ալ առաջին նայուածքով:

«Յետոյ ամէն անգամ որ պատահէի իրեն,  
«ճիշտ միեւնոյն յուզումը կը գրաւէր զիս, ամէն  
«մէկ անգամուն քիչ մը աւելի խորունկ: Շարաթ-  
«ներով, ամիսներով չկրցայ մտքիս մէջ պատասխան  
«մը գտնել այդ «ինչու»ին:

«Ձինքը տեսնելէս շարաթ մը կտրը բաւա-  
«կան բան գիտէի իր կեանքին վրայ :

«Տարի մը առաջ նշանուած էր , Անդղիա-  
«կան դաշթահասնութեան անդամներէն մէկուն :  
«Սակայն՝ քանի մը ամիս առաջ բաժնուած էին ի-  
«րարմէ , նշանաձը — որուն գլխին բռունցքի հար-  
«ուած մը իջեցնել կուգար ամէն տեսնելուս — բաժ-  
«նուիլ ուղած էր ուրիշ աւելի բարեկեցիկ աղջիկ մը  
«գտած ըլլալուն համար — մանաւանդ որ տեղոյն ու  
«հիւանդոտ դէմք մը ունէր Միս Իզապէլ : Մինչ-  
«դեռ իր նոր նշանաձին վրայ առողջ Անդղիացի  
«աղջկան ամէն հանգամանք կը տեսնուէր :

«Ատիկա , հիւանդ ըլլալուն համար լքուած  
«ըլլալը խորունկ կարեկցութեամբ մը համակեց զիս :

«Ինք կատարեալ տիպար մըն էր , բարու-  
«թեան , հեղութեան ու անուշութեան : Առանց ա-  
«մէնաթիթեւ մըմունջի մը «դնա՛ ազատ ես» ըսած  
«էր այն անտիրտին՝ զոր թերեւս ալ — ո՞վ գիտէ —  
«սիրած էր . . . Միջակ դասակարգի , համեստ աղ-  
«ջիկ մըն էր ինք , որ ընտանիքէն հեռու կեանքը  
«կը շահէր , մանապէս — մանկապարտիզականուհի  
«հմտութեամբ :

«Ձեմ գիտեր թէ իր նշանածէն լքուած ըլ-  
«լալուն պատմութիւնը ինչ ազդեցութիւն պիտի  
«ընէր ուրիշ ու է մէկու մը վրայ , սակայն ես ալ  
«աւելի ջերմ համակրութեամբ մը կապուեցայ իրեն  
«հետ հոգիիս խորէն :

«Համակրութիւն կ'ըսեմ դեռ , որովհետեւ  
«այն ատեն տակաւին չէի կրնար հաւատալ թէ սէր  
«էր զգայածս :

«Բայց անշուշտ յարգանքի աչքառու արտա-

«յայտութիւն մը կար իմ իրեն հանդէպ ունեցած  
«վարմունքիս մէջ, որովհետեւ ամէն անգամ որ —  
«ամիսը կամ երկու շաբաթը մէկ մը — պատահէի  
«իրեն, ըսներ մը կը գտնէր ինձի հարցնելիք, իր  
«հրեշտակի ժպտով ժպտելով: Որպիսութիւնս կը  
«հարցնէր, Անգղիերէնի մէջ ըրած յառաջադիմու-  
«թիւնս կը հարցնէր, ազնիւ, հողածու հարցում մը  
«կը գտնէր վերջապէս ընելու:

«Առաջին տարին այսպէս անցաւ:

«Արձակուրդին, ան մեկնեցաւ: Առողջու-  
«թիւնը, ամէն տարի, երկար սրտոյաներ կը պա-  
«հանջէր: փափճէկ, վարդի մը պէս փափուկ էր և  
«բժիշկները անհրաժեշտ նկատեր էին ճամբորդու-  
«թեան այդ կազդուրումը իրեն համար ամէն տարի:

## Ե.

«Կարծեցի թէ մեկնելէն քիչ մը յետոյ պիտի  
«մոռնամ զինքը — մանաւանդ որ տարուան մը աշ-  
«խատութենէ ետքը արձակուրդը հոն անցնող ըն-  
«կերներու հետ, փառաւորապէս զուարճութեան  
«կուտայինք ինքզինքնիս: Ո՛չ, սակայն, անկարելի  
«եղաւ զինքը մոռնալ, բացարձակապէս անկարե-  
«լի: Զուարճութեան, պտոյտի, զբօսանքի, աշ-  
«խատութեան մէջ, ամէն ատեն վերջապէս կը յի-  
«շէի զինքը: Մի՛շտ կը յիշէի, իր հրեշտակային  
«դէմքը միշտ ալ աւելի խորապէս կը դրոշմուէր և  
«բնւակայութեանս մէջ, խորունկ կարօտի մը պէս՝  
«զոր ժամանակին անիւր, ամէն մէկ դարձին ալ  
«աւելի խորը կը մխէ սրտիդ:

«Իր բացակայութեան միջոցին ամէն բանէ  
«աւելի աշխատութեան տուի ինքզինքս, այնպէս  
«որ դպրոցի վերաբացումին նոր կարգ մըն ալ փո-  
«խեցի: Մեր դպրոցի բացումէն երկու օր ետքը կար-  
«ծեմ, ինք ալ վերադարձաւ: Առաջին տեսու-  
«թեանս, շատ յուզուեցայ դարձեալ, և յայտ-  
«նապէս գրեթէ: Բայց, ալ այնուհետեւ բա-  
«ւական վարժուեցայ առ երկուոյթս գէթ հանդարտ  
«ըլլալու, ամէն անգամ որ զինքը տեսնէի: Ալ  
«Սնդղիներէն խօսիլ սկսած էի բաւական, իր դո-  
«հունակութիւնը կը յայտնէր ինձի շատ անգամ, ա-  
«բազ յառաջդիմութեանս համար: Եւ ամէն բանէ  
«աւելի, այդ դոհունակութեան արտայայտութիւնը  
«վայելելու համար մանտանդ եռանդով կ'աշխա-  
«տէի դասերուս:

«Շատ անգամ անօրէնին հետ խորհրդակցե-  
«լու կուգար, և ատոր համար ստիպուած էին մեր  
«դպրոցին պարտէզէն անցնելու. եթէ դասերս չար-  
«գելէին անպատճառ պարտէզը կ'ըլլայի իր անցած  
«ատենները: Եթէ շատ հապճեպի մէջ ըլլար՝

«—Good after—noon Dicran!:

«Եւ կամ ընկերներով եղած ատենս.

«—Good after—noon boys! կ'ըսէր իր անուշ  
«ձայնովը ժպտելով, ու կ'անցնէր:

«Շատ անգամ ալ կը կենար քանի մը վայր-  
«կեանս ու կ'խօսէինք: Սիրելի Նուարդս ինչպէս  
«ինձի համար կենսական պէտք մըն էին ձենէ ե-  
«կած նամակները՝ որոնցմէ հանգիստ ըլլալնիդ կ'ի-  
«մանայի՝ կ'զգայի թէ ճիշտ այնպէս, և աւելի,  
«պէտք մըն էր զինքը տեսնելն ալ:

«Երջանիկ պիտի ըլլայի, իբր քոյր, իբր

«մայր, իբր բարեկամութիւններուն էն յարգուածը և  
«սիրուածը, իբր ինչ որ ինք ուզէր վերջապէս, հա-  
«մակրութիւնս յայանելով իրեն: Բայց ինչպէ՞ս:

«Անկարելի է կ'ըսէի ինքնիրենս ու կը ջա-  
«հայի մտքէս ի սպառ վանել այդ գաղափարը »  
«անկարելիին զօրութեամբ:

«Անօգնւտ սակայն, կը տառապէի, ատիկա  
«չէի ուզեր ինքզինքիս խոստովանիլ, սակայն կը  
«տառապէի . . .

## 2.

«Այսպէս անցան երկրորդ և երրորդ տարի-  
«ներն ալ՝ միայն թէ՛ իր բարութիւնը՝ կամայ ա-  
«կամայ՝ վերջապէս մասամբ գտնէ, յայանուող յար-  
«զանքիս ու համարձակութեանս փոխարէն՝ թոյլ  
«տուած էր ինձի հետզհետէ աւելի մօտենալու իրեն:

«Մանկապարտէզին մէջ փոքրիկ ծառայու-  
«թեան մը համար — զոր օրինակ մանկապարտէզի  
«պզտիկներուն խաղի համար ծառերէն ճիւղեր կամ  
«տերեւներ փրցնելու — երբ դպրոցէն տղու մը պէտք  
«ուենար, հարիւրին իննսուն զիս կը կանչէր: Ինչ  
«եռանդով կը վազէի, Աստուած իմ, և որչափ ջեր-  
«մապէս կ'օրհնէի զինքը սրտիս խորէն:

«Ալ բնականաբար Անդղիերէն կրնայի խօ-  
«սիլ, բայց շատ անգամ իր քիչ մը կնճռոտ մէկ  
«խօսքը չհասկնալ կը ձեւացնէի, պարզապէս զին-  
«քը հայերէն բացատրութիւն տալ ստիպելու և  
«հայերէնը իր բերնին մէջ լսելու համար:

«Իւրութեամբ չէր կրնար խօսիլ հայերէնը »  
«բնականաբար, քանի որ կանոնաւոր դաս առնե-

«լով չէր որ սորված էր, մտածելով, կենալով,  
«չգիտցած ամէն մէկ բառին համար չորս հինգ  
«գիտցած բառերով բացատրութիւններ շինելով կը  
«խօսէր, բայց ճիշտ ասոր համար կ'ուզէի որ մա-  
«հաւանդ հայերէն խօսէր. բան մը փնտռած ատեն  
«մասը ճակտին կը տանէր ու թարթիչները կէս մը  
«խփելով անբիծ նայուածքը կ'ուզէր խօսակցին  
«վրայ: Եւ այն ատեն, նայուածքին վրաս ուղ-  
«ղուիլը զգացած պահուս, տարօրինակ շքեղ բան  
«մը կ'զգայի ինքզինքիս մէջ — բան մը որուն ինչ  
«ըլլալը ես ալ չէի գիտեր, բայց երկնային լոյսէ մը  
«ողողուած, վերացած ու երջանիկ կ'զգայի ինք-  
«զինքս:

«Չորրորդ տարին, առաջին անգամ ըլլալով,  
«իր սենեակը մտայ. ճոխ գրադարան մը ունէր,  
«խմացած էի թէ բարձրագոյն կարգէն մի քանի ա-  
«շակերտներու գրքեր փոխ կուտար կարգալու հա-  
«մար: Օր մը, պատեհ առիթի մը հարցուցի որ ես  
«ալ կրնայի՞ ստանալ արդեօք:

«— Ինչո՞ւ չէ, շատ սիրով, եկէք առէք, պա-  
«տասխանեց:

«Հետեւեալ օրը, այդ առթիւ գացի սեն-  
«եակը: Շատ դժուար է ըսել թէ ինչ խորունկ եր-  
«կիւղածութեամբ ներս նետեցի ոտքս այդ դրան  
«սեմէն: Իր սովորական սիրալիլ ժպիտով ընդու-  
«նեց զիս:

«Երկու պատահանով — մին փողոցին և միւսը  
«պարտէզին վրայ — քառակուսի ոչ շատ ընդարձակ  
«սենեակ մըն էր, մանկապարտէզի դպրոցի կողմին  
«անկիւնը: Շատ ճաշակաւոր կերպով կահաւորուած  
«էր, արեւելեան ոճով, գորգերով զարդարուած

«ճոխ բազմոցներու քով, խտիրէ, սիրուն պարզ ա-  
«մերիկեան աթոռներ ու թիկնաթոռներ, ազւոր  
«աններդաշնակութիւն մը յօրինած էին հոն :

«Փոքրիկ առարկաներ, իր ընտանիքի ան-  
«դամներուն, կամ ծանօթներուն լուսանկարները  
«պատերուն վրայ, ասղին անղին սիրուն փոքրիկ  
«*étageres*ներու վրայ շարուած, դրան քովը դրա-  
«դարանը, պատուհանին առջեւ, երկայն թիկնա-  
«թուի մը քով իր աշխատութեան սեղանը և անոր  
«քովն ալ ոտքով գեղեցիկ լամպա մը վրան գեղ-  
«նօրակ լուսարգելով (*abat-jour*) :

«Նուրբ և կոկիկ ճաշակով շակուած սենեակ  
«մը վերջապէս, ամբողջութեամբ :

«Ննջասենեակը ձախ կողմէն անթափանց ա-  
«պակիէ դուռով մը կը հաղորդակցէր ասոր հետ :

«Բարեւելէ յետոյ, առանց նստելու, ըսի թէ  
«արձակուրդի առթիւ — Ծննդեան արձակուրդի մօ-  
«տերն էր, — ժամանակ ունենալուս, իր թոյլատրու-  
«թեան համեմատ գիրք մը առնելու եկած էի :

«— Ինչո՞ւ չէ, նստիր, ըսաւ, իր պաշտելի հա-  
«յերէնովը :

«Նստեցայ : Խօսեցանք քիչ մը :

«Փափաք յայտնեց, առիթը ներկայացած ա-  
«տեն, ինծի հետ հայերէն խօսելու, որովհետեւ  
«չստանգամ միայն պզտիկ աղաքներուն հետ խօ-  
«սելուն — արդէն անոնց համար սորված էր — և իր-  
«մէ լաւ գիտցողներու հետ չխօսելուս, աւելի չէր  
«կրնար սորվիլ :

«Դեռ ի՞նչ կ'ուզէի :

«Շատ ուրախ պիտի ըլլամ ձեզ օգտակար  
«ըլլալով, ուղեցի ըսել, բայց բառերը չըթուէնքիս

«վրայ մնային : Այնքան ուրախ պիտի ըլլայի որ  
«ատիկա արտայայտելու համար «շատ» բառը ծի-  
«ծաղելի կերպով պզտիկ գտայ ու աւելի խոշոր  
«բառ մըն ալ գործածել թերեւս պատշաճութեան  
«հակառակ ըլլալուն լռեցի :

«Տասը վայրկեան հտքը գիրք մը առած կը  
«մեկնէի :

«Այ այնուհետեւ , գէթ ամիսը մէյ մը , ան-  
«պատճառ կ'երթայի գիրք փոխելու համար . առած  
«գիրքս չէի կրնար ուրիշ գրքերու պէս ուշադրու-  
«թեամբ կարդալ ծայրէ ի ծայր : Միասին կ'ընարէ-  
«ինք զանոնք : Կը բերէի սենեակս ու ամէն ան-  
«գամ որ առիթ ունենայի ձեռքս առնելու կը թըղ-  
«թատէի ծայրէ ի ծայր , նախադասութիւն մը աս-  
«կէ , բառ մը անկէ , կէս էջ մը անդիէն կարդալով՝  
«ամէն մէկ թղթատելու : Զանոնք թղթատելը  
«երջանկութիւն մըն էր ինծի , ամէն մէկ էջին մէջ  
«հտք մը կը փնտռէի իր նուրբ , թափանցիկ մատ-  
«չներէն . կը խորհէի թէ ինքն ալ շօշափած է այդ  
«էջերը , գիշերը թերեւս , այն վեհարանին մէջ ,  
«ուրկէ երբէք ներս չսպրդեցաւ նայուածքս , իր  
«կուսական անբիծ անկողնոյն վրայ , մոմի մը ա-  
«ղօտ ու դողդոջ լոյսովը : Գիծեր չկային բնաւ իր  
«գրքերուն մէջ , միայն՝ կը դիտէի որ ինքնարեւա-  
«բար բացուող էջերը որոնք են , որովհետեւ բնա-  
«կանարար ատոնք աւելի շատ բաց մնացած , աւելի  
«շատ կարդացուած կ'ըլլան . ահա՛ այդ էջերը կը  
«կարդայի խորունկ ուշադրութեամբ , հաւատալով  
«թէ իր նախընտրած մասերն են անոնք , զորս ես  
«ալ միշտ , անխտիր կը հաւնէի : Այսպէս գիրքը օ-  
«րերով թղթատելէ հտքը միայն , վերջի օրերը ,

«չվերադարձուցած, հասցնելով կը կարդայի ամ-  
«բողջութիւնը, տարտամ գաղափար մը կազմելու  
«համար գոնէ հատորին վրան — և ան ալ իր եր-  
«բեմնի հարցումները անպատասխանի չձգելու մը-  
«տածումով :

«Գրեթէ մասամբ բարեկամացած էինք ալ :  
«Կրօնական խնդիրներու վրայ կը խօսէինք  
«երբեմն :

«Ո՛հ, իր ըմբռնումները, Քրիստոսի վար-  
«դապետութեանց նկատմամբ, ի՛նչ լայն, ի՛նչ վսեմ  
«էին : Այնպիսի բարձրութենէ մը կ'արձակէր իր  
«հայեացքները այդ մասին, որ եկեղեցիներու խըր-  
«բութիւնները չէին երեւոյր իր աչքին :

«Քանի զինքը ճանչնայի այնքան աւելի կը  
«հիանայի իր վրայ, քանի իր անբիծ ու վսեմ հո-  
«գիին խորը թափանցէի, այնքան կը զօրանար,  
«կ'ամրապնդուէր այն անխղելի կասլը որ ալ իրեն  
«կը կապէր զիս :

«Որչա՛փ ալ միամիտ Աստուած իմ, որչափ  
«ալ պարզ ու միամիտ :

«Օր մը, միասին դպրոցական փոքրիկ հան-  
«դէսի մը յայտագիրը կը գրէինք Remington մե-  
«քենայով :

«—Միտ Իզապէլ, ըսի, ի՛նչ ազւոր բան է սա  
«մեքենանիդ :

«—Indeed! (իբաւ), ըսաւ, ազւոր մեքենայ  
«է, բայց իմս չէ՛, օ՛հ no dear, այս մեքենան առ  
«նուազն քսան ու հինգ ոսկի կ'արժէ, և ես մեքե-  
«նայի մը քսան ու հինգ ոսկի տալու չափ հարուստ  
«չեմ եղած երբէք :

«Ես որ սկիզբէն ի վեր անկեղծութեան սի-

«բահարած եմ, որչափ աւելի կը սիրէի զինքը իր  
«անկեղծութեանը համար :

«Խօսակցութեան մէջ — Անգղիերէն — dear է  
«(սիրելիս) բառը կ'գործածէր երբեմն : Ստիկա լե-  
«զուին սովորութիւնն է, բայց ես այնպէս չէի հա-  
«ւատար՝ մասնաւորապէս ինծի ուղղուած կը խոր-  
«հէի ես այդ բառը՝ այնպէս կ'ուզէի : Dear!, որ-  
«չա՛փ անուշ կը հնչէր ականջիս : Քանի քանի ան-  
«գամներ դիտմամբ այնպիսի դարձուած մը, այն-  
«պիսի ձեւ մը կուտայի խօսակցութեան՝ որ ստիպ-  
«ուի ստիկա գործածել : Հոգիս կը փայփայէր այդ  
«բառը, մեղմիկ, անուշ փայփայանքով մը, հոգե-  
«թով շեշտ մը կ'առնէր ան իր բերնին մէջ :

«Վերջին տարին . . .

Հոս խօսքը ընդհատեց Տիգրան :

## Է.

Նուարդ գէպի անոր ծուցաւ, երխտասար-  
դին այտերը վարդազուններ էին, այնքան կենդա-  
նի գոյներով նկարագրած էր որ ինքն ալ յուզուած  
էր : Նուարդ՝ աչքին առջեւը ունէր հիմա Միա Ի-  
զապէլին պատկերը՝ Տիգրանին ելեւէջող ձայնին  
խաղերով գծուած՝ և ինք ալ — Նուարդ — կը սի-  
րէր զայն հիմա :

— Եթէ կը տիրեցնէ քեզ պատմութիւնդ մի-  
շարունակեր, ըսաւ, քիչ յետոյ անոր կարմրած այ-  
տերը շոյելով, քրոջական գորովալից հոգածու-  
թեամբ մը, հակառակ մինչեւ վերջը մտիկ ընելու  
ջերմ բաղձանքին :

— Ո՛չ քոյրս ոչ, պատասխանեց Տիգրան, այս յիշատակը կը յուզէ, բայց չի տխրեցներ, լուսնակին մեզմ' շողերէն բիւր անգամ աւելի յուզող, ահուշ հմայք մը ունի անիկայ իր մէջ, մտիկ ըրէ և պիտի համոզուիս ըսածիս :

Եւ Տիգրան շարունակեց .

«Վերջին տարին անհամեմատ կերպով աւելի «բեզուն է անոր յիշատակներով՝ քան միւս չորսը : «Որովհետեւ, նախ բախտը ունեցայ իրեն հետ ար- «ձակուրդին պղտիկ ճամբորդութիւն մը ընելու և «հերկրորդ «Սինեըր» (բարձրագոյն) կարգին մէջ ա- «ռաւելութիւնը ունէի դպրոցական ժամերս մինչև «աստիճան մը ըստ հաճոյս գործածելու և դպրո- «ցական շատ մը օրէնքներէ ազատ մնալու :

«Ճամբորդութիւն ըսածս՝ պղտիկ գիւղա- «գնացութիւն մըն էր, որ շարաթ մը տեւեց :

«Անգղեամերիկեան պղտիկ գաղութին ան- «դամներուն ու անդամուհիներուն մեծագոյն մասը «մասնակցեցան ատոր : Խմբովին, ճիւղով ու կառ- «քերով ճամբորդեցին, առտուն կանուխ բլրակնե- «րու եզերքէն, թարմ կեանքոտ հմայքովը արշա- «լոյսին : Յորեկուան տապին ատեն լիւան մը կողք, «չուքին մէջ գետնին վրայ տարածուեցանք մեզ- «մօրէն : Իրիկունները հանգարտ վերջալոյսներու վը- «րայ դմայլեցանք դաշտին մէջ՝ ուր անրիժ կոյսի «մը հոգեվարքին պէս, մեզմիկ կը մարին արեւին «հուսկ ճաճանչները :

«Ի՞նչ երջանիկ ժամեր անցուցի : Քանի քա- «նի անգամներ, քով քովի ոտքով բլուր մը մա- «գըրլցած ատեննիս, ճերմակ նուրբ պլուզին տա- «կէն փափուկ լանջքին ելեւէջը դիտեցի պատկա- «ռոտ ակնածանքով :

«Շատ անգամ շքեղ տեսարանի մը առջև  
«իր հայրենիքին այն ինչ տեղը, իր հոնտեղի սիրե-  
«լինները կը յիշէր: Իրենց երկրին բարքերուն վրայ  
«խօսած ատեն՝ չմոռնալով սակայն առաւելութիւն-  
«ներուն հետ անոր յոռեմասնութիւններն ալ թուե-  
«լու:

«Այնքան քիչ տեւեց այս ճամբորդութիւնը  
«— շարաթ մը ընդամէնը — որ դեռ վայելելս ըմ-  
«բունել չկրցած սահեցաւ գնաց երազի մը պէս —  
«ազուր անուշ երազի մը պէս՝ որմէ տարտամ գի-  
«ծեր միայն մնացած կ'ըլլայ արթնցած ատենդ:

## Ը.

«Ինչպէս ըսի, վերջին տարին, դպրոցին մէջ  
«վայելած ազատութիւնս քիչ մը աւելի ստուարս-  
«ցնելու նպաստեց մեր տեսակցութիւնները:

«Յետոյ պարտէզի այն մասը՝ ուր կը նայէր  
«իր սենեակին պատահաններէն մին՝ հիմա ազա-  
«տօրէն կրնայի մտնել ամեն ատեն:

«Գիշերները, շատ անգամ, ժամերով կ'եր-  
«թայի առանձին դիտելու այն լոյսի մեղմ ցոլա-  
«ցումը՝ որ իր պատահանին վարագոյրին հիւսկէն-  
«ներէն դուրս կը թափանցէր: Մաքուր երազներ  
«կը հիւսէի հոն մտքիս մէջ:

«Օր մը խօսակցութեան ատեն, ինչպէս՝ չեմ  
«դիտեր պանդխտութեան վրայ խօսեցանք:

«— Այրող բան է Տիգրան, ըսաւ, ընտանիքի՞  
«կարօտը, ինձի որ դոնէ երկու տարին մէջ մը ծը-  
«նողքս կը տեսնեմ՝ երբ այնքան դժուար կուգայ  
«ընտանիքէս հեռու ըլլալ, հապա քեզի համար որ

«Տինդ տարի է շարունակ չես տեսած սիրելիներդ ,  
«բայց բարեբախտաբար ալ ասիկա վերջինն է :  
«Վերջինը : Սարսուացի :

«Ուրիշ օր մը , երբ դարձեալ խօսքը այս  
«Ջիւթին վրայ էր դարձած և համակերպող ձայ-  
«նով մը ծնողքը կարօտցած ըլլալը կը յայտնէր ինծի :

«—Բայց շատ առանձնացած կ'ապրիք , օրիորդ-  
«քսի , թերեւս ասիկա ալ աւելի կը շեշտէ ձեր կա-  
«րօտը :

«Եւ իրաւ , ընտանեզուրկ վարուժանի մը  
«պէս մինակ կ'ապրէր այդ հրեշտակը : Իր միակ  
«գրօսանքը մանկապարտէզի պղտիկներն էին : Միշտ  
«անոնցմով կ'ըրօղէր : Որքան կը սիրէր զանոնք :  
«Միշտ կը դիտէի այն դո՛ւնակութեան անմեղ ու  
«խորունկ ժպտը՝ զոր իր ներկայութեանը կը ցո-  
«լացնէ այդ բոլոր սիրուն պղտիկ գէ՛մքերուն վը-  
«րայ : Ամէնէն չարաճճի , ամէնէն անառակներն ան-  
«գամ հլու ու հանդարտ էին իր ներկայութեանը ,  
«և ասիկա ո՛չ թէ վախնալնուն համար — որովհե-  
«տեւ երբէք վախ չէր ազդեր իր հրեշտակի ժրպ-  
«տուն գէ՛մքը — այլ որովհետեւ կամայ ակամայ ի-  
«րենց մէջ պատկառանք ու յարգանք կ'զգային  
«հանդէպ անոր , կը հմայուէին , կը սիրէին զայն :

«Ես որ կեանքիս մէջ , ու է առթիւ , չեմ  
«ունեցած տղայութեան տարիքիս վերադառնալու  
«բաղձանքը , հիմա ի՛նչ սրտագին տննջանք մը ու-  
«նէի այն պղտիկներէն մէկուն տեղ ըլլալու , այդ  
«նուրբ , փափուկ ու թափանցիկ ձեռքին գգուան-  
«քը , շոյանքը վայելելու համար :

«Իր սրբանուէր կեանքին միակ նպատակը  
«անոնք էին , տղա՛քը , անոնց զարգացումը , թարմ

«Տողիններուն կազմութիւնը, կրթութիւնը, այդ ան-  
«քի՞ծ սրտերուն իրենց մաքրութեանը մէջ պահ-  
«պանուիլը: Վսեմ նպատակ, որուն բովանդակ գի-  
«տակցութիւնը ունէր:

«Զինքը տեսնել ու չյարգել անկարելի է:

«Բոլոր դպրոցին մէջ չեմ տեսած տղայ մը  
«որ յարգանքով չվերարերուէր իր անունին հան-  
«դէպ, որ ակնածոտ սէր մը չզգար իրեն համար:  
«Բայց, կը խորհէի ինքնիրենս, սրբապղծութիւն էր  
«ենթադրել թէ այդ ամէնուն մէջ գտնուէր մէկը  
«որ կարենար ինձի չափ սիրել զայն, կամ նոյն խակ  
«դինքը բոլոր ճանչցողները, հաւաքաբար, կարե-  
«նային ինձի չափ սիրել ու յարգել զանի:

«Արդէն սէր մը չէր զգացածս, ո՛հ, սէրէն  
«ալ աւելի բարձր բան մը, պաշտում մը, զոր ար-  
«տայայտելու համար կը սիրեմք շատ պզտիկ կը  
«զանէի ինքզինքիս անգամ ըսելու:

«Պաշտում մը, բան մը որ կ'զգացուի բայց  
«չարտայայտուիր:

«Երջանկութեան միակ երազս, իր ներկա-  
«յութիւնը վայելել, երբեմն զինքը տեսնել, հե-  
«ռուէն յարգել ու պաշտել էր: Ահա այդչափ:

## Թ.

«Տարին քանի մը անգամ, ամբողջ դպրոցը,  
«կամ մասնակի կերպով այս ինչ այն ինչ կարգերը  
«Էսպանային պտոյտներ կը կազմակերպէինք ամբողջ  
«օրուան համար, ճաշերնիս ալ հետ տանելով. picnic  
«կ'ըսէինք ասոնց:

«Օր մը, երկու բարձրագոյն կարգերը միայն

«բաւական հեռու տեղ մը ձիւերով բիւքնիք ընել ու  
«բոշեցինք : Որոշուած օրէն երկու օր առաջ ես ան-  
«հանգստացայ և հետեւաբար չկրցայ ընկերանալ  
«գացողներուն : Ատիկա սոսկալի կերպով յուսա-  
«խաբ ըրաւ զիս , որովհետեւ զիտէի թէ Միս Ի-  
«գապէլ ալ ներկայ պիտի ըլլար . ես անձամբ հը-  
«բաւիրած էի զինքը , երկու օր առաջ մասնախում-  
«բին կողմէ : Անիծեալ անհանգստութիւն :

«Մինչեւ կէս օր պտտեցայ սենեակիս մէջ ,  
«զերջապէս համբերութիւնս հատաւ , զգացի թէ  
«մինչեւ իրիկուն անհամբերութիւնը պիտի սպառէ  
«զիս . անկարելի եղաւ զիմադրել :

«Ձի մը բերել տուի ու մեկնեցայ , առանց  
«կարեւորութիւն տալու կողերու և ստամոքսի բա-  
«ւական սաստիկ ցաւի մը :

«Ժամ մը ետքը , արիւն քրտինք , ձիէն վար  
«կիջնէի որոշուած տեղը բոլոր ընկերներուս ուրա-  
«խութեան արտայայտութիւններուն մէջտեղ :

« — Որչափ ուրախ եմ ձեզ հոս տեսնելուս , ը-  
«սաւ , իր յաւիտենական ժպիտովը երբ ձեռքը տեղ-  
«մեցի , ըսել է աղէկ ես , ուրախ եմ , ճամբան բա-  
«ցակայութեանդ պատճառաւ իմացայ անհանգստու-  
«թիւնդ և շատ ցաւ զգացեր էի : Բոլոր աղաքն  
«ալ կ'ըսէին թէ առանց քեզի պակաս մը պիտի ըլ-  
«լար — և իրաւունք ունէին բնականաբար :

«Յետոյ տեսուչը քովս եկաւ :

« — Լաւագոյն էր որ չգայիր , ըսաւ , բայց քա-  
«նի որ եկեր ես զգուշացիր՝ չմտիս , մանաւանդ  
«չյոգնիս :

«Տղաքները ձիարշաւներ և ուրիշ տեսակ տե-  
«սակ խաղեր կազմակերպեցին , ցից զառիւվերի մը՝

«մինչեւ դագաթը գացին մազլցիլ : Միս Իզապէլ՝  
«արդէն քնքուշ ու փափկակազմ, այդ տեսակ բա-  
«նէրու չէր կրնար մասնակցիլ բնականաբար : Ես  
«ալ անհանգիստ ըլլալուս իր քովը մնացի մինչեւ  
«վերջը, սիրուն պղտիկ առուակի մը քով որ ծառե-  
«լուն մէջէն կը բխէր և ուր ճաշած էին :

«Տկար, քնքուշ, հիւանդ ըլլալուն համար  
«ալ աւելի կը սիրէի զինքը, — չքնաղ շուշանի մը  
«պէս զոր ամենափոքր հովէ մը պէտք է պահպա-  
«նել որպէս զի չթուովի . ինչ երջանկութիւն միշտ  
«քովը ըլլալ, զմայլելու, պաշտելու ու պաշտպա-  
«նելու համար զինքը :

«Երեկոյն, վերադարձին, տղաքները սկսան  
«խենդ խենդ վազցնել ձիերնին : Բայց ես՝ ես որ  
«ամէնէն յանդուգնը ու ամէնէն անդուսպն էի այդ  
«մասին՝ իր քովէն կը քալէի կամայ սկամայ, եր-  
«ջանկութեանս, պաշտումիս մէջ ամէն բան մոռ-  
«ցած : Գաղաքին մօտ, տղաքը խմբուեցան և տե-  
«սուչին հետ սկսուած խօսակցութիւն մը ստիպեց  
«զիս որ քիչ մը հեռանամ քովէն . ճիշտ այն պա-  
«հուն, չեմ գիտեր ինչպէս եղաւ, տեսայ որ ձիէն  
«վար իյնալու վրայ էր, էն առաջ քովը սուբալով  
«զինքն իյնալէ արգիլողը ես եղայ :

«— Ո՛հ, շնորհակալ եմ, որքան բարի, նոյնքան  
«ալ քաջ ես Տիգրան, ըսաւ :

«Եւ խօսած ատենը վրաս ուղղուիլը զգացի  
«իր այն աննման ժպտող նայուածքներէն մէկուն,  
«որոնց մէջ մեղանուշ ու վճիտ «անցնելու մօտ»ի  
«հմայք մը կը փայլէր : Բարութեան ու մաքրու-  
«թեան հոգեթով արտայայտութիւն մը, զոր ան-  
«կարելի է նկարագրել : Գերմարդկային բան մը

«կար հոն, այդ աչքերուն մէջ, սիրելի քո՛յրս, և  
«այդպէս ըլլալուն համոզուելու համար պէտք է  
«տեսած ըլլալ զայն, որովհետեւ մարդկային բա-  
«ցատրութեան միջոցները գերմարդկային ճաճանչ  
«մը չեն կրնար նկարագրել անշուշտ :

«Եւ այդ ճաճանչին մէջ կ'արտայտար ահա՛  
«իր կուսական վեհ ու նուրբ հոգին, զոր պաշտե-  
«ցի և պիտի պաշտեմ միշտ :

«Կեանքիս մէջ ո և է ծառայութեան մը հա-  
«մար, այնքան լաւ կերպով, այնքան առատօրէն  
«վարձատրուած ըլլալս չեմ յիշեր :

## Ժ.

«Մէկ անգամ մը միայն ճաշած եմ իր սեն-  
«եակին մէջ, թէև շատ անգամներ թէյի հրաւիր-  
«ուած ենք հոն ընկերներով :

«Արձակուրդի օր մըն էր, բարեկամի մը հետ  
«գացեր էինք իրեն այցելելու :

«—Կը հաճի՞ք իմ փոքրիկ սեղանիս վրայ ին-  
«ծի սեղանակից ըլլալ այսօր, ըսաւ :

«Բարեկամս կը վարանէր պատասխանելու :  
«Բայց Աստուած իմ, կարելի՞ բան է այդքան ազ-  
«նիւ ու այդքան անկեղծ հրաւէր մը մերժել : Եր-  
«կուքնուս կողմանէ ալ հաւանութիւն յայտնեցի ես :

«—Միշտ մի՛նակ կը ճաշեմ, ըսաւ, երբ սեղան  
«նստանք, և կրնաք երեւակայել թէ այս բացա-  
«ռութիւնը որչափ հաճելի է միշտ մի՛նակ եղողի մը  
«համար :

«Երկու անգամ արտասանուած այդ «մի՛նակ»  
«բառը երկու հատ սուր սլաքներ միսեց սրտիս խո-

«բը , կարծես մասնաւորաբար կը շեշտէր ասիկա ,  
«ասանց զգալու , իր կեանքին տխուր կողմը խը-  
«ասայնելով հոն :

«Մինակ : Մինակ ըլլար իրեն պէս մէկը ,  
«սիրող մը , ընկեր մը , բարեկամ մը չունենանք :  
«Ո՛հ , այդ գաղափարը պատառ պատառ բրաւ սիր-  
«տըս : Ի՛նչ ընել : Ըսել իրեն թէ ես պատրաստ էի  
«իր անդաման բարեկամը ըլլալու — պաշտողը ըլ-  
«լալու , ամեն ատեն քովը ըլլալու , խնամելու ,  
«զինքը սիրելու , օրհնելու , պաշտելու , այդ ամէ-  
«նուն փոխարէն ոչինչ խնդրելով իրմէ , բաց ի իր  
«երկնային աչքերուն բարի նայուածքէն . . . Ըսել  
«այս ամէնքը : Երբէ՛ք , ո՛հ , երբէք պիտի չհամար-  
«ձակէի : Սէբը , պաշտումի վսեմութեան հասնող  
«սէբը լուռ է , որովհետեւ կը վախնայ թէ բառերը  
«պիտի սղծեն զինքը — տկար , պիղծ բառերը , որք  
«երբէք չեն կրնար իր բարձրութիւնը արտայայտել :

«Շատ զուարթ էր , ճաշին ամբողջ տեւո-  
«ղութեանը միջոցին խօսեցաւ , շարունակ խօսե-  
«ցաւ իր մեկանուշ ու թրթռուն ձայնովը :

«Միջոց մը , չեմ գիտեր ինչ բերելու համար  
«ստիպուեցաւ ննջասենեակը երթալ : Առաջին ան-  
«գամ էր որ այդ տաճարին մուտքին բացուելը կը  
«տեսնէի , սիրաս սկսաւ բարախել՝ դրան ճիշտ դի-  
«մացը նստեր էի , երկիւղած պատկառանքով մը  
«աչքերս վար առի ու բնաւ չի կրցայ նայուածքս  
«այն կողմը ուղղել մինչեւ որ վերադարձաւ դուռը  
«փակեց և նստեցաւ դիմացս : Ինծի այնպէս թուե-  
«ցաւ թէ իմ նայուածքիս ներս թափանցելովը պիտի  
«պղծուէր այդ վեհարանը : Ճաշէն յետոյ բաւական  
«ասուն խօսեցանք զանազան նիւթերու վրայ :

## ԺԱ.

«Վերջին տարին քանի մը անգամ հիւան-  
«դացայ :

«Օր մը , անկողնէն նոր ելած , արեւին , պար-  
«տէզը պտտած ատենս պատահեցանք իրարու :

«— Տիգրան , ըսաւ , կ'երեւի թէ չափազանց  
«կ'աշխատիս , ինքզինքդ չես նայիր աղէկ , քոյրիկդ  
«եթէ իմանայ պիտի սրդողի քեզի :

«Քու վրադ խօսած էինք երբեմն , գիտէր  
«թէ շատ կը սիրէի դքեզ :

«Ինքն ալ , արդէն — ինչպէս ըսի — տկար  
«ու փափուկ , շատ անգամ անհանգիստ կ'ըլլար :  
«Սիրտս որքան կը հատնէր :

«— Ինչո՞ւ , կ'ըսէի ինքնիրենս , ինչո՞ւ քովը  
«չկարենամ ըլլալ , հիւանդապահներուն էն հոգա-  
«ծուն , բարեկամներուն էն անկեղծը , ծառաներուն  
«էն յարգալիցը չկարենայի ըլլալ իրեն :

«Իրիկուան , պարտէզը սիրտս գողով լեցուն  
«իր սպասուհին կը վնասէի , հարցնելու համար թէ  
«ի՞նչպէս էր :

«Յետոյ՝ սենեակս կ'երթայի ու կ'ազօթէի  
«իրեն համար , հոգիիս ամէնէն ուժգին թափովը :

«Գիտես թէ որքան կը սիրեմ նուագը : Դըպ-  
«քոցին մեծ երգեհոնը սակայն , բնականաբար՝ չէր  
«կրնար իմ արամադրութեանս տակ ըլլալ միշտ ,  
«մանկապարտէզը սղախիկ երգեհոն մը ունէին , ա-  
«նոր վրայ նուագելու կ'երթայի երբեմն իրիկուան  
«դէմ , դասերուս աւարտումէն ետքը :

«Ամէն երթալուս նախ ուղղակի վեր կ'ել-

«Լէի Միս Իզապէլէն արտօնութիւն ուղելու — թէեւ  
«այդ արտօնութիւնը միանգամ ընդ միշտ արուած  
«ըլլար արդէն :

«Իողացող մատներով սննեակին դուռը կը  
«զարնէի ու շունչս բռնած , բողբոռ ուշադրութեամբ  
«կ'սպասէի իր սիրուն երկար «come!»ին (մտէ՛ք) :

«—Ի՞նչպէս էք Տիգրան , հանգիստ էք :

«—Շնորհակալ եմ :

«—Ձե՛ք նստիր վայրկեան մը :

«—Ոչ , Օրբորդ , շնորհակալ եմ , եթէ արտօ-  
«նէք քիչ մը երգե՛նս պիտի զարնեմ վարը :

«—O yes! Dear! կրնաք զարնել , ինչու չէ՛ :

«Միշտ արտօնութիւն առնելու գացած ատե-  
«նըս , կը դողայի որ միանգամ ընդ միշտ զար-  
«նելու՝ որոշ հրաման չտայ , և այդպէսով երբեմն  
«զինքըր տեսնելու պզտիկ սուրբէ մը չզրկէ զիս :

«Վախս չիրագործուեցաւ սակայն , անշուշտ  
«բողորովին չէր կրնար անտեսել զինքըր տեսնելու  
«բաղձանքս ու ատով զգացած գոհունակութիւնս ,  
«և իրեն անսահման բարութիւնը սլառճառ մը չէր  
«գամներ այն գոհունակութիւնը ինձ զլանալու :

## ԺԲ.

«Կիրակի օրերը , ժամ մը , կրօնական դասեր  
«կուտար , բարձրագոյն կարգէ , վաւիագող աշու-  
«կերաներուն : Ես որ առաջ կատարելապէս անտար-  
«բեր էի այդ տեսակ բաներուն , այն տարին սկսայ  
«ուշի ուշով հետեւիլ իր տուած դասերուն , ու լա-  
«ւազոյն սորվողներէն մին ըլլալ ամէն ատեն : Ըն-  
«կերներս բողբոքականութեան նորարոյս ձգտումի մը  
«վերագրեցին այս ընթացքս :

«Ինձի ի՞նչ փոյթ սակայն , վրանին կը խըն-  
«դայի : Իրենին պէս բերանէ մը աւելի յաջող , ա-  
«ւելի յստակ կերպով ո՞վ կարող էր Ս . Գիրքը բա-  
«ցատրել մեզի , այդ վսեմ բարբառին դադանիք-  
«ներուն թափանցել տալ զմեզ :

«Քսանի չափ տղաքներ , դպրոցէն մէյ մէկ  
«աթոռ առած , իր սենեակը կ'երթայինք , էն շնոր-  
«հալի ու էն քաղաքավար ընդունելութիւնը կ'ընէր  
«մեզի : Իր երկայն թիկնաթուին վրայ կը նստէր  
«ինք , շուրջը կը բոլորուէինք ու կ'սկսէր խօսիլ .  
«ամէն մէկուն բան մը կը հարցնէր միշտ ժպտուն  
«և երբ հարցումին պատասխանը ուշանար ազնիւ  
«փափկանկատութեամբ մը անմիջապէս կը պարզէր  
«պէտք եղած կէտերը , երբէք «չգիտցայ»ի ստոր-  
«նութիւնը չձգելով որ տղայ մը կրէ հոն իր ընկեր-  
«ներուն առջեւ :

«Աղւոր զուարթ causerieներ էին այդ դա-  
«սերը . ինք սիրուն պզտիկ ձառեր կը խօսէր եր-  
«բեմն՝ յանկարծ Ս . Գրքէն հատուածէ մը ներշնչ-  
«չուելով . բերանաբաց մտիկ կ'ընէինք ամէնքս ալ ,  
«կենդանի օրինակներով կը խօսէր , իր նուրբ ձայ-  
«նովը , — Is it not, boys? (անանկ չէ՞ , տղաք)  
«հարցնելու համար :

«Եւ ամէն մէկերնիս կը մեկնէինք այդ կի-  
«րակնօրեայ դասերէն , բան մը տանելով մեր հոգ-  
«ւոյն մէջ իր հեղութենէն , փափկութենէն ու բա-  
«բութենէն , շատերը առանց զգալու , անգիտակ-  
«ցաբար , առաւել կամ'նուազ , բայց վերջապէս աս-  
«տիճան մը աւելի դէպ ի ազնիւր բարձրացած ան-  
«պատճառ :

«Ինձի համար որքան հեշտին էր այդ բարձ-

«բացումը իր միջոցաւ : Ո՛հ , բոլոր կեանքս վերելք  
«մը ըլլար դէպ ի խոնարհ , դէպ ի իր բարձրութիւն-  
«նը , ուր առնէր տանէր զիս քայլ առ քայլ ձեռ-  
«քէս բռնած , մանկապարտէզի պզտիկ աղու մը  
«պէս՝ որուն ձեռքէն բռնած սանդուղներէն վեր կը  
«հանէր շատ անգամ :

## ԺԳ.

«Տարին կը լրանար սակայն — վերջինը :

«Իրմէ բաժնուելու — թերեւս առ յաւէտ —  
«գաղափարը՝ որուն վրայ կամայ ակամայ ստիպուած  
«էի երբեմն անդրադառնալ՝ սարսուռ կ'ազդէր հո-  
«գիւս : Իր տեսքը , իր ժպտար , իր խօսքերը կեան-  
«քիս մէկ տարրական պէտքը եղեր էին ալ , ինչ-  
«պէ՞ս բաժնուիլ անկէ :

«Արձակուողին մօտ , տխուր էի , ամէն մարդ  
«քիչ մը նշմարեց ատիկա , ամէնքն ալ պատճառը  
«կը հարցնէին :

«Ինքն ալ :

«—Որովհետեւ պիտի մեկնեմ դպրոցէն , բնա-  
«կան չէ՞ , հինգ տարին կեանք մըն է , պատաս-  
«խանեցի :

«—Անշուշտ , ըսաւ , երբ մանաւանդ քեզ պէս  
«մարդ այսքան սիրուած ըլլայ դպրոցին մէջ :

«Եւ ատոր պատճառը այն է որ դուն դըպ-  
«րոց , ընկերներ , բարեկամներ շատ կը սիրես , այն-  
«քան շատ որ ընտանիքիդ քով վերադառնալու  
«ուրախութեան հետ կը մրցի անոնցմէ բաժնուելու  
«վիշտը :

«Աստուած իմ, եթէ գիտնա՛ր, եթէ գիտ-  
«նա՛ր թէ այո՛ կը սիրէի դպրոցը, ընկերներս, բա-  
«րեկամներս, բայց մէկը կար՝ որուն սիրոյն քով  
«առ ոչինչ կրնայի գրել այդ ամէնքը, բոլոր աշ-  
«խարհը, հողիւս խորը թողուած սէր մը՝ պաշ-  
«տում մը կար՝ որուն ջերմութեան մէջ ամբողջ աշ-  
«խարհը կրնայի հալեցնել . . . եթէ գիտնա՛ր թէ ա-  
«տիկա, այդ «մէկը», ինքն էր, ինքը . . . բայց ո՛չ,  
«երբէք պիտի չգիտնար, երբէք:

«Եւ չգիտցաւ:

«Ինքը այնպիսի էակ մըն է՝ որուն մարդ  
«հեռուէն կրնայ հիանալ զմայլիլ, էակ մը դոր մարդ  
«կրնայ հեռուէն սիրել՝ պաշտել՝ բայց մօտենա՛լ,  
«հպի՛լ, երբէք ո՛չ երբէք:

«Սուրբ լեռան մը վրայ կանգնած հրեշտակ  
«մըն էր՝ որուն մահկանացուները չեն կրնար մօտե-  
«նալ, լեռան ստորոտը գծուած սահմանէն անդին  
«չեն կրնար անցնիլ երբէք:

«Սէր չէր զգացածս, այն սէրերէն չէր որոնց  
«ունենալու. վայելելու սպառիչ, կիզիչ տենչանք  
«մը, անյագ փափաք մը կ'ընկերանայ: Ես երբէք  
«բան մը չէի ուզեր իրմէ, բաց ի զինքը հեռուէն  
«կարենալ տեսնելու, կարենալ պաշտելու արտօ-  
«նութենէն, բացի անկէ դոր վայելած էի մի՛նչևե-  
«հիմա, և դոր ձեռքէս խլել կ'սպառնային:

«Սիրելի քո՛յրս, միշտ այդ իտէալ բարձրու-  
«թեան վրայ մնացած է սէրս, երբէք բիծ մը չա-  
«բատաւորեց այդ պաշտումիս անբժութիւնը:

«Միշտ իր անհասանելի բարձրութեան մէջ  
«դիտեցի զինքը. բարձրութիւն մը ուրկէ ան մըտ-  
«քիս մէջ, երկվայրկեան մը իսկ վար չիջաւ երբէք:

## ԺԴ.

«Քննութիւններս յաջող կ'երթային — երա՛նի  
«թէ այդպէս չըլլար, — ու լմննալու վրայ էին ալ,  
«քանի մը օրէն պիտի մեկնէի: Ի՞նչ յուզում, այդ  
«օրերը, առտուընէ մինչեւ իրիկուն, ցերեկները,  
«սենեակս քաշուած, ժամացոյցիս սլաքը կը դիտէի,  
«որ կը վազէր, կը փախէր, — ա՛խ անպիտանը —  
«դիտմամբ աւելի խոյս կուտար կարծես, վայր-  
«կեաններուն մէկէն միւսին սահած ատեն, «ես կը  
«դառնամ կոր» պոռալով երեսիս:

«Գիշերները, պարտէզ կ'իջնայի, իր պա-  
«տուհանին լոյսը դիտելու, երբեմն նուրբ, ճկուն  
«ստուեր մը կ'անցնէր լոյսին առջեւէն, լուսնին  
«առջեւէն անցնող քնքուշ ամպի մը նման: Պար-  
«տէզին մթութիւնը մ'այն այս պատուհանէն կը  
«լուսաւորուէր ինծի համար, և երբ սն մարէր ալ  
«միւս պատուհաններուն լոյսերը չկային, և ոչ ալ  
«երկնից լուսաւորները ազդեցութիւն մը ունէին  
«տիրող ազջամուղջին վրայ. այն պատուհանը ա-  
«րեւն էր՝ ուրկէ ասոնք ամէնքը իրենց լոյսը կ'առ-  
«նէին: Եւ արեւը մարը մոնելուն պէս սենեակս կը  
«քաշուէի ևս ալ, պառկելու համար:

«—Վազն ալ պիտի տեսնեմ զինքը, միւս օրն  
«ալ, հետեւեալ օրն ա՛լ... ևտքը... հեռուն պի-  
«տի ըլլամ, հետզհետէ պիտի հեռանա՛մ իրմէ ա-  
«մէն վայրկեան այդ հեռացումի ծանրութիւնը ու-  
«նենալով սրտիս վրայ — ծանրութիւն մը որ հե-  
«տըզհետէ պիտի աւելնայ:

«Այն վերջին օրերուն մէջ, հակառակ հո-

«գիւս ցնցող բաղձանքին, շատ քիչ տեսայ զին-  
«քը, խոյս տուի իրմէ. սիրտս կը դողար քովը գա-  
«ցած ատենս, կը վախնայի որ պիտի իյնամ հոն իր  
«ստքերուն առջեւ լալու, տղու մը պէս լալու և  
«ամէն բան խոստովանելու համար: Եւ ատիկայ  
«սրբապղծութեան մը պէս կը խորշեցնէր գիւս:

«Մտադրեցի որ մը մեկնելէս ետքը իրեն գը-  
«րելու արտօնութիւնը խնդրել, բայց չհամարձա-  
«կեցայ, ոչ թէ մերժուելու երկիւղով, որովհետև  
«այդպիսի բան մը պիտի չմերժէր անշուշտ ինքն  
«որ այնքան բարի էր, այլ պարզապէս չկրցայ: Խօ-  
«սելու որոշումը տուի ինքիրենս քանի մը անգամ,  
«բայց վերջին վայրկեանին ոյժս պակսեցաւ:

«—Ի՞նչ պիտի կրնամ գրել, պատճառարանեցի  
«ինքնիրենս, բաւ պիտի չգտնեմ իրեն բան մը ը-  
«սելու. բոլոր բառերն ալ պզտիկ պիտի գան, ա-  
«տոնց և ոչ մէկուն մէջ պիտի սղմի ըսելիքս, ա-  
«տոնց և ոչ մէկը պիտի կրնայ գիւս արտայայտել,  
«հետեւաբար անօգուտ պիտի ըլլայ:

## ԺԵ.

«Վերջապէս վկայականս տուին, ինքն ալ  
«հոն էր, ամէնուն հետ զիս ալ չհորհաւորեց ու  
«ողջերթ մաղթեց ըստ սովորութեան: Եթէ ինք  
«չըլլար անշուշտ ցաւ պիտի դգայի դպրոցէն բաժ-  
«նուելուս, ընկերներէս, բարեկամներէս բաժնուե-  
«լուս: Բոլոր տղաքներն ալ տխուր բան մը կ'ու-  
«նենան այն օրը, թէև իրենք ալ չեն հաւատար շատ  
«անգամ թէ ուրախ չըլլան արձակուրդին սկսած

«օրը : Բայց կրնայի՞ր ես միթէ դպրոցին վրայ խոր-  
«հիլ , իրմէ զատ ուրիշ ո ե է մէկ բանի վրայ խոր-  
«հիլ այն օր :

«Քովս գիրք մը ունէր , իրիկուան դէմ ա-  
«տիկա առի տարի :

«Քիչ մը յուզուած շեշտերով ըսի թէ բա-  
«ւական դժուար խնդիր մըն էր այնքան սիրուած  
«կեանք մը ձգել , բողոքովին նոր ասպարէզի մը  
«մէջ — որուն ինչ ըլլալն ալ չէի գիտեր դեռ —  
«ասպրեկու համար :

«—Իրաւունք ունիք , պատասխանեց , բայց ա-  
«տիկա անխուսափելին է . նոյն իսկ ատոր համար  
«էր որ պատրաստուեցանք , այսքան աշխատելով :  
«Բայց ազահով եմ թէ , եթէ ոչ հեշտին , գէթ յա-  
«ջողութիւններով լեցուն պիտի ըլլայ ճամբան հոն՝  
«նոր կեանքին մէջ ալ , ձեզ պէս ազնիւ ու բարի  
«երխտասարգի մը համար :

«—Միս Իզապէլ , ըսի , միշտ չափազանց լա-  
«ւատես եղած էք ինձ նկատմամբ :

«—Ո՛հ ոչ , բողոքեց , ընդհակառակը դուք յո-  
«ռեանս կ'ուզէք ըլլալ հիմա : Շատ դիւրին է ըսա-  
«ծիս ապացոյցը տալ ձեզի , ըսէք ինչո՞ւ բողոք դըպ-  
«րոցը — աշակերտ թէ դասատու եւ բողոք ձեզ ճանչ-  
«ցողները , գրեթէ առանց բացառութեան , համակ-  
«րանք կ'զգան ձեզի համար , կը սիրեն ձեզ :

«Պատասխան չտուի : Գիտէի թէ բաւական  
«համակրանքներ ունեցեր էի , բայց բողոք զիս ճանչ-  
«ցողները , գրեթէ առանց բացառութեան , հա-  
«մակրէին ու սիրէին զիս . . . Ատիկա մտքէս չէի  
«անցուցած , եթէ ուրիշ մէկը ըսէր շողոքորթութիւն  
«պիտի համարէի , բայց իրա՛ւ էր , անշուշտ իրաւ-

«էր. ամէնքը կը սիրէին զիս, ինչո՞ւ — ասիկա չէի  
«գիտեր և ի՞նչ պէտք ունէի գիտնալու :

«Մտքիս մէջէն կը յեղյեղէի «Գրեթէ առանց  
«բացառութեան»ը. ուրե՞մն, այդ «ամէնքը» զինքն  
«ալ կը պարունակէր, ուրեմն ինքն ալ կը սիրէր  
«զիս, քիչ մը գոնէ — անտարակոյս : Քանի որ այդ-  
«քան տղաքներ այդքան մարդիկ — որոնց մէջ տե-  
«սակներու այլազանութիւնը չէր որ կը պակսէր ան-  
«շուշտ — կը սիրէին, ինչպէ՞ս հաւատալ որ ինք, այդ  
«հրեշտակի նման բարի, հրեշտակէ մը աւելի բարի  
«էակը չսիրէր զիս :

«Ի՞նչ ուրախութիւն Ստուած իմ, սիրուիլ  
«անկէ, անկէ, քիչ մը գոնէ, ամէնուն չափ գոնէ :  
«Ի՞նչ երջանկութիւն :

«Ահա ասիկ միակ սիրոյ խոստովանութիւնը  
«զոր լսեցի իրմէ — կամ ուզեցի որ լսած ըլլամ.  
«Ինչո՞ւ ուրիշ տեսակ տրամաբանութեամբ մը զբը-  
«կէի ինքզինքս այդ երջանկութենէն :

«Մեկնելու համար ոտքի ելած ատենս ծուն-  
«կերս սկսան դողալ :

«— Գեռ վազն ալ պիտի տեսնեմ, րսի ինք-  
«նիրենս, և ասիկա ոյժ առաւ ինձի, իրմէ սիր-  
«ուած ըլլալու գազախարին հետ :

## ԺԶ.

«Յաջորդ օրը ամէնէն հրաժեշտ առի, հե-  
«տեւեալ առտուն կանուխ պիտի մեկնէինք : Որո-  
«շեցի էն ետքը իրմէ երթալ հրաժեշտ առնել, բայց  
«ինչպէ՞ս, պիտի կրնայի :

«Երիկունս դէմ սրտատրտի վեր ելայ ման-

«կապարտէզին սանդուղներէն, առանց մէկու մը  
«պատահելու ու դացի ուղղակի իր դուռը զարնե-  
«լու, հոն կեցայ՝ բաւական ատեն, վարանոտ, հե-  
«ւալով :

«Յետոյ կամացուկ մը դուռը զարկի ու սպա-  
«սեցի come! ին : Ոչինչ սակայն : Կրկին զարկի դու-  
«ռը, այս անգամ՝ բաւական ուժով, դարձեալ ո-  
«չինչ : Այն ատեն դիտեցի որ սենեակին փեղկերը  
«գոցուած էին, սիրտս տակն ու վրայ եղաւ, ին-  
«չո՞ւ արդեօք անբնակի երեւոյթ մը ունէր հիմա  
«այդ բոյնը : Քիչ մը ատեն անշարժ կենալէ ետքը  
«կամաց կամաց վար իջայ, տրտում տխուր : Սպա-  
«սուհին պատահեցաւ :

«—Ուր է Միս Իզապէլ, ըսի աշխուժիւ :

«—Մեկնեցա՛ւ, եղաւ պատասխանը :

«Այ բառ մը խօսկ չարտասանեցի : Սենեակս  
«վազեցի մտքիս մէջ կրկնելով ու կրկնելով «մեկ-  
«նեցաւ» բառը որուն իմաստը չէի հասկնար կարծես :

«Գացած էր, ալ պիտի չտեսնէի զինքը,  
«թերեւս յաւիտեան, ո՛հ . . .

«Յուսախարութեան հետք չկար վշտիս մէջ,  
«քանի որ բան մը չէի սպասեր իրմէ, բացի պաշ-  
«տելու իրաւունքէն : Ես իր ներկայութեանը պէտք  
«ունէի երջանիկ ըլլալու համար, ճիշտ այնպէս ինչ-  
«պէս մինչեւ այն ատեն վայելած էի զայն, ամ-  
«բողջ յաւիտենականութիւն մը պիտի ապրէի ա-  
«ռանց գծուած սահմանէն քայլ մը աւելի մօտենալ  
«փորձելու իմ կողմէս : Բայց զինքը բնաւ չտես-  
«նել արեւին լոյսէն զրկուիլ էր յանկարծ, տարի-  
«ներով կեանքիս մէջ զայն վայելելէ յետոյ :

ԺԷ.

Չայնը մարեցաւ Տիգրանին , երկու արցունք-  
ներ թրջեցին աչքերը :

— Կը բառէ տղա՛ս , ելիր ալ երթանք , ըսաւ  
Նուարդ արտասուածքին համըոյր մը դրոշմելով եզ-  
րորը ճակատին : Ես ալ կը սիրեմ , ես ալ պիտի սի-  
րեմ զինքը , Միս Իզապէլը , Օն ելի՛ր .

— Ոչ , ձգէ պառկիմ քիչ մը , ըսաւ երիտա-  
սարդը գլուխը քրոջ ծունկին վրայ դնելով :

Յետոյ ճակատը շոյեց քիչ մը՝ ու շարու-  
նակեց :

« Գիշերը պարտէզ լիջայ իր մութ պատահա-  
« նը դիտելու , այդ լոյսը մէջ մըն ալ պիտի ծա-  
« թէ՞ր արդեօք վրաս բոլոր կեանքիս մէջ , պէտք  
« ունէի անոր՝ կեանքի ճամբաս տեսնելու համար ,  
« ինչո՞ւ մարեր էին :

« Պառկած ատենս , ինչպէս միշտ , աղօթեցի  
« իրեն համար , իրեն աղօթեցի :

« Աստուհ , արթննալուս պէս , զինքը ալ  
« չտեսնելու գաղափարը եկաւ սեւեռեցաւ մտքիս  
« առջեւ :

« Աստուած իմ , յուսահատութիւն է անոր  
« ներկայութենէն զրկուիլը , ըսի :

« Յետոյ իր « Աստուած բարի է » խօսքերը  
« միտքս եկան՝ դորս այնքան ատեն կրկնած էր :  
« Եթէ ամբողջ աշխարհ հակառակը սխդէր , փոյթս ,  
« մինակ իր խօսքը կը բառէր ինձի , հաւատալու հա-  
« մար Աստուծոյ բարութեան :

« — Ո՛չ , ըսի , ոչ , Աստուած իմ , իննդ եմ ես ,  
« դուն բարի ես :

«Անկէ ի վեր քանի՛ քանի անգամներ երբ  
«ըմբոստ սիրոս կը վարանէր ծնրադրելու գերագոյն  
«էակին առջեւ, իր յիշատակը, ինքը — միշտ ներ-  
«կայ քովս — միջնորդներուն էն պատկառելին ե-  
«ղած է իմ ու Աստուծոյ միջեւ :

«Իր յիշատակը ճե՛ր-ճերմակ մնացած է հո-  
«գիլիս խորը, երկնից ջինջ կապոյտին խորը պահ-  
«ուած ազւոր, սիրուն ամպիկի մը պէս :

«Պաշտումի անո՛ւշ, մեզմ ու մաքուր վեր-  
«յուզում մը, որուն վրայ բոլոր էութիւնս կը գուր-  
«գուրայ : Մտքիս մէջ՝ վերը, վերը, անհասանելի  
«բարձրութեան մը մէջ, կեցած է միշտ իր ջինջ  
«պատկերը, որուն առջեւ միշտ երկիւղածութեամբ  
«կը ծնրադրեմ՝նոյն իսկ ամէնէն փոթորկայոյց վայր-  
«կեաններու մէջ :

«Միշտ պիտի օրհնեմ զինքը :

## ԺԸ.

Տիգրան լուեց, աչքերը փակ :

— Յիշատակ մը ունի՞ս իրմէ, հարցուց Նուարդ :

— Յիշատակ . . . զինքը ունիմ ամբողջ հոգիիս  
խորը . իսկ իրմէ տրուած, ահաւասիկ ասոնք ունիմ :

Ու գրպանէն հանեց ազուոր վարդագոյն  
Christmas-card մը ու այցեատմս մը, ինամքով  
թուղթի մէջ պահուած :

— Այս Christmas-cardը, ծնունդի մը զրկած է  
ինձի փոխադարձ : Իսկ սա այցեատմսը — մոռցայ  
ըսելու — մեկնած առաւօտս բարեկամ մը բերաւ  
առաւ ինձի, պահարանի մը մէջ որուն վրայ ա-  
նունս գրուած էր . օր մը առաջ, Միս Իզապէլը ,

մեկինսձ ատեն , իմ դպրոցը չըլլալս իմանալով , պաշտօն յանձնած էր իրեն անձամբ հրաժեշտ չկարենալ առնելունց ցաւը յայանելու ինծի և ողջերթ ու յաջողութիւն մաղթելու , ու այս այցետոմսն ալ տուած էր ինծի յանձնուելու համար :

— Իրաւ հրնշտակի մը չափ բարի է եղեր ան , ըսաւ Նուարդ , զգացեր է թէ շատ պիտի յուզուիս հրաժեշտի պահուն և դիտամար ատիկա խնայել է ուղեր քեզի փափկանկատութեամբ :

— Թերեւս . . . Եւ հիմա , հիմա որ կը ձանչնաս զինքը , պիտի խօսինք իր վրայ , այնպէս չէ՞ , քոյրս : Մտերիմներէս անգամ զազանի պահած էի ատիկա : Բաներ կան որք միայն քոջ մը կրնան ըսուիլ : Ուրիշ մը թերեւս պիտի չհասկնար զիս , պիտի չկրնար ըմբռնել վսեմութիւնը անոր հանդէպ զգացած սիրոյս , պաշտումիս , վայելելու բաղձանք չզըսնուիլը անոր մէջ ու զիս պիտի խրատէր մտնալ զինքը : Մինչդեռ դ՛ւն , ազնիւ Նուարդս , դուն կը հասկնաս զիս , կը հասկնաս թէ չպիտի մտնամ զինքը երբէք , ո՛հ , երբէք . . .

— Միասին պիտի սիրենք զինքը , պատասխանեց Նուարդ Տիգրանին ականջն ի վար ծուելով :

## ԺԹ.

Կէս օրը շատանց անցեր էր : Ժամանակին անյնիլը մոռցեր էին :

Հիմա , թեւ թեւի , եղեւիններու անտառին մէջէն , էն կարճ ձամբէն տուն կը դառնային քոյր եղբայր , կամաց կամաց :

Տաք էր : Երկնքին վճիտ կապոյտը իր անձայրածիր խորութիւնը կը տարածէր վերը :

Առտուան թարմ ու կեանքոս շունչը չկար  
հիմա օդին մէջ, տաք մեղկութիւն մը կը ծածա-  
նէր անոր տեղ, ծառերը յոգնած կենդանիներու պէս  
անշարժ կը կենային հիմա :

Պօլսոյ կողմը, հեռուն, հորիզոնին մօտ, սիւ-  
րուն ճերմակ ամպիկ մը կար, միամինակ, կապոյտին  
միօրինակութիւնը խանգարող՝ ուկիէանին մէջ փայ-  
լող պզտիկ սառնակոյտի մը պէս :

— Սա ամպիկին պէս հեռուէն հեռուէն կ'ու-  
զէի զմայլիլ իր վրայ, կ'ուզէի պաշտել զինքը, մըշտ  
այսպէս, անեղանելի բարձրութեան մը մէջ, վճիտ  
անեզրութեան մը մէջ :

## Ի.

Այն գիշեր, լուսնի լոյսով, պատահանին  
առջեւ նստած սա sonnetն գրեց Տիգրան .

## Պ Ա Շ Տ Ո Ւ Մ Ս

Առ Միս ԻջԱրկէլ,

Քառս մըն եր սիքս, սաքսամ, անգգայ,  
Եւ անոր մուք խաւերուն մեջ անյասակ,  
Կեանք «ոչինչ» մը, գերօ մը լոկ հսկայ,  
Իսկ սերն անհամ ու անիմաստ մի կասակ :

Այդ քառս բոյն մ'ե հիմա սիրավառ,  
Բոյն մը անուշ երազներու, յոյզերու,  
Կեանք բառ մը իմաստալից ու պայծառ,  
Սերը աղբիւր երջանկութեան, յոյսերու :

Որովհետեւ դ՛ւն, ո՛վ հրեշտակ լուսածիր,  
Այդ քառսին մեջ փայլով մը հոգեբով,  
Վայրկեան մը լոկ — փայլակի պէս — շողացիր :

Եւ պաշտեցի քեզ հեռուէն, հեռուէն,  
Այն անսահման ու երկիւղած պաշտումով,  
Որով մահուր հոգիք զԱստուած կը պաշտեն :



# ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

## Ա.

Երև.ք տարի հա.քը 1880ին Իզմիրի մէջ ճանչ-  
ցայ Տիգրանը . Միս Իզապէլին հոն հաստատուե-  
լովը ինքն ալ փութացած էր հոն դալ :

Բարեկամացանք , յետոյ մտերմացանք :

Քոյրը ամուսնացած ու Ֆրանսա դացած էր :

Երկու տարի միասին ապրեցանք Իզմիրի մէջ ,  
Երբեմն առիթ կ'ունենար տեսնելու զայն , և առիկա  
կը բաւէր իրեն :

Երկրորդ տարւոյն վերջերը՝ ընտանեկան գոր-  
ծեր ստիպեցին զինքը Պօլիս մեկնել :

Քարափին վրայ արտասուալից աչքերով բաժ-  
նուեցանք իրարմէ : Երկու ժամ հա.քը , ծովախոր-  
շին մէկ անկիւնէն , հտեւէն փրփրող ալօսը ձգած  
չողենաւին անհետանալը կը դիտէի , հսկայ դատար-  
կով մը սրտիս մէջ . — սյնչափ սիրած էինք զի-  
րար : Այդ դատարկը մասամբ լեցնելու համար իր  
համակիներուն սպասեցի . — ատոնցմէ առաջինը — որ  
«ճամբու հօթեր» խորագրին տակ իր խտէալ սիրոյն  
մէկ գեղեցիկ էջը կը պատկերացնէ , անզգալարար  
անշուշտ — կ'ընդօրինակեմ հոս կէտ առ կէտ :

Սիրեցեալ Բարեկամս ,

Քարափին վրայ , երբ բաժնուեցանք իրար-  
մէ , երբ զիս շողենաւ տանող հառալը սկսաւ քիչ  
առ քիչ հեռանալ ծովեզերքէն , կեանքիս մէջ

երկրորդ անգամ ըլլալով — և այս առաջինէն աւելի  
դառն — զգացի թէ, օղէն աւելի անհրաժեշտ,  
կեանքէն աւելի թանկագին բան մը խոյս կուտար  
ինձմէ, նաւակին ընթացքին հետ, կամաց կամաց  
թիւակին ամէն մէկ հարուածը կը խլէր, կը  
տանէր ինձմէ, սրտիս խորէն, յոյսերս ու երազ-  
ներս, յամբ յամբ, մաս առ մաս :

Ա՛խ բարեկամս, ինչ տանջանք այդ քաւորդ  
ժամուան ճամբան, քարափէն մինչև շոգենաւ,  
հոգեւէրք, հոգեւէրք մը սակայն որուն չհասնի-  
լը կը բաղձայի :

Կը տեսնէի քեզ, թեւերդ խաչածեւած, ան-  
շարժ հո՛ն, մաքսին հսկայ շէնքին մէկ անկիւնը,  
հեռզհեռէ կը պզտիկնայիր, դէմքդ հեռզհեռէ կ'ա-  
նորոշանար : Ամբողջ քաղաքին համայնապատկերը,  
հեռադիտակին հակառակ կողմովը դիտուած տե-  
սարանի մը հանդամանքը կ'առնէր տակաւ առ տա-  
կաւ : Ո՛հ, մանուսնդ այդ ամէնէն վեր, այդ ա-  
մէնտուն վրայ, այդ ամէնուն իշխող բանը անո՛ր,  
Միս Իգապէլի անբիծ պատկերն էր, ճերձերմակ,  
որ երկնքին վրայէն սահող քնքուշ ամպի մը պէս  
կը հեռանար ինձմէ :

Որքան՞ զզջացի մեկնելուս, որքան տառա-  
պեցայ : Քանի անգամ փորձուեցայ «կեցի՛ր» կամ  
«եա դարձի՛ր» պոռալ անզգայ նաւալարին՝ որ կ'ա-  
ճատարէր հոգեւէրքս վայրկեան մը առաջ վեր-  
ջացնելու գիտակից գիտումով կարծես : Բոլոր կեան-  
քիս մէջ, այսպիսի դատարկ մը մէկ անգամ միայն  
զգացած եմ, և այդ ալ իրեն համար դարձեալ,  
զպրոցէն շրջանաւարտ մեկնելուս պահուն :

Առանց անոր հրեշտակային, ճահանջափայլ

պատկերին՝ որ հիմա ամէն բանի վրայ կը տիրապե-  
տէր, տուներուն զանգուածները, քաղաքին բոլոր  
մանրամասնութիւնները անհետացնելով իր ջինջ միօ-  
քինակութեանը մէջ, առանց անոր և առանց քե-  
զի, և ոչ իսկ պիտի դառնայի թերեւս նայելու հա-  
մար այդ քաղաքին՝ ուրկէ կը մտնէի երկու տարի  
ապրելէ յետոյ :

Սակա՛յն . . . : Կ'ուզէի որ կատարի հակառակ  
հոսանք մը ետ մղէր մեր նաւակը և կամ նաւա-  
վարին ոյժը գէթ հաւասարակչութիւն մեզ հոն կեցնե-  
լու համար, որպէսզի չհասնէր այդ հողեւ վարքը :

Երեւակայէ՛, ամբողջ երջանկութեանդ, ե-  
րազներուդ, իտէալիդ, մոզական լապտերի մը մէկ  
տեսարանին պէս, աչքիդ առջևէն սահլիլը, վախ-  
չիլը, անհետանալը տեսնել — թերեւս անդարձ — ու  
չկրնալ բռնել զայն . . . : Ի՛նչ տագնապ :

Արցունքս չի կրցի զսպել, կամ մանաւանդ  
չզսպեցի : Եւ ինչո՞ւ զսպէի : Նաւավարէ՛ն պիտի  
ամէնայի տղու մը պէս լալու համար : Պա՛հ, ինծի  
ինչ փոյթ ամբողջ աշխարհը այդ պահուն, միայն  
ձեր երկուքը, ս՛հ միայն զայն — ներէ ինծի բարե-  
կամս՝ միայն զայն եթէ կարող լլլայի հետս սա-  
նիլ, մնացածը հողս է՛ր միթէ :

Հասանք վերջապէս շողենաւ :

Համբուած օրերուն մէն մի վայրկեանը ըմ-  
բռնելու ուզող հիւանդի մը պէս, ո՛ր աչքերը անց-  
նող կեանքին կը յառէ, ես ալ աչքերս ինձմէ վախ-  
չող քաղաքին վրայ յառած վեր ելայ սանդուղնե-  
քէն և նաւավարին վարձքը վճարելէ ետքը, կանդ  
առի հոն, առանց փոյթ ընելու պայուսակներս : Քիչ  
յետոյ սակայն ճամբորդներուն, բեռնակիրներուն ու

նաւաստիներուն անցուդարձը , ժխտը ստիպեցին զիս հեռանալ անկէ և յետսկողմնան բարձրաւանդակին վրայ առանձին անկիւն մը գտնելով , հոն շուրջս անցած դարձածին անուշաղիբ ու անտեղեակ , մնացի , որչափ ատեն չեմ գիտեր :

Միշտ աչքիս առջեւն էր անոր կենդանի պատկերը , երկնադոյն անուշ աչքերը ինծի յառած , այն կուռ ճառագայթումով , բարութեան այն հագեթով արտայայտութիւնով , զոր ուրիշ ու է նայուածքի մէջ չեմ տեսած :

Տարտամօրէն լսեցի խարիսխը վերցնող մեքենային ժխտը — երջանկութեան կործանումին վրէժիւր :

— Խարիսխը այնքան ամուր փակած ըլլար ծովին յատակին , որ երբէք չկարենային տեղէն խախտել , երբէք . . . կ'ըսէի ինքնիրենս :

Յետոյ դարձանք կամաց կամաց , ևս ալ դարձայ քայլ առ քայլ , կողմնացոյց մըն էր շոգեհաւը կարծես՝ որուն սլաքը ևս էի և բեւեռն ալ իզմիրը :

Սկսանք քալել , նախ յամբ յամբ , ևտքը շուտ , հեռզհեռէ աւելի շուտ : Մտիս արտփիւնն ալ , շնչառութիւնս ալ շոգենաւին մեքենաներուն շարժումին զուգընթաց , սկսան տրագանալ : Արիւնս կ'եռար , պ'ութկալ , դուրս խուժել կ'ուզէր երակներէս :

Պուճայի ճամբուն ան զած ըլլակը՝ ուր միշտ պտոյտի կ'երթայինք քեզ հետ , երբեմն ան ալ միասին , կամաց կամաց անհետացաւ , հալեցաւ վերջալուսային լուրթ մշուշին ծաղքերուն տակ : Մութը հեռզհեռէ կը թանձրանար և ամէն լան կը ծած-

կէր, երկնքէն մինչև ծով: Բայց այդ մութը ոչինչ բան մը կը թուէր ինծի, բազդատելով այն թանձր ու ճնշող խաւարին հետ, որ նաւակը մտած վայրկենէս ի վեր — անկէ առաջ անհաւատալի կուգար մեկնումի գաղափարը — կ'իջնէր սրտիս վրայ:

Քիչ մըն ալ ետքը, լոյսերը սկսան պլպլալ, վա՛րը, ծովեզերքը, խիտ, շատ քիչ ընդհատուած երկայն զիծ մը, քարափին մէկ ծայրէն մինչև միւսը, որ այնքան ցանցառ կը դառնար որքան մօտենար դէպի վերի ծայրը քաղաքին, և հո՛ն ալ երկինքին հետզհետէ ծլող լուսաւորներու հետ շրվիթուելով կը հասնէր:

Շողենաւը սակայն սկսաւ դառնալ դէպ ի բացը Միջերկրականին և լոյսերը կորսուեցան մէկիկ մէկիկ, ցամաքին երկնցած մասին ետեւէն:

Հո՛ն, շողենաւին ետեւի ամէնէն ծայրագոյն կէտը, ճիշտ դրօշակին տակը կեցած, վերջին լոյսին անհետանալն ալ զխտեցի . . . :

Լմնցա՛ւ, ըսի ինքնիրենս, թերեւս յաւիտեան պիտի չտեսնեմ դայն:

Այդ վայրկեանին, կեանքը, առանց իր ներկայութեան, այնքան չնչին, այնքան անարժէք բան մը թուեցաւ ինծի, որ նոյն իսկ դայն ատելու նեղութիւնը չէր արժեր, նոյն իսկ չէի յիշեր թէ կ'ապրիմ: Գիտես բարեկամս, թէ ես ու է բան մը չէի սպասեր իրմէ, միակ բազմանքս, իտէալս, երազս, երջանկութիւնս կը կայանար դայն երբեմն գէթ տեսնելու և հեռուէն, հեռուէն պաշտելու մէջ: Գիտես թէ ինչ զոհողութիւններով կարող եղեր էի Իզմիր գալ հաստատուիլ, իրեն մօտ ըլլալու համար: Եւ ատիկայ, այդ պաշտումը, զինքը երբեմն

տեսնելը, այնպիսի պէտք մը եղած էր սրտիս և հոգիիս համար՝ որմէ զրկուելէ ետքը կարելի չէր յիշել թէ աշխարհ մը կար ուր մարդիկ կ'ապրէին :

Աստեղոս գիշեր մըն էր — ճիշտ հակասպասուկերը սրտիս վրայ տիրող աղջամուղջին, ուր ոչ իսկ նշոյլ մը, ցոլք մը կար պլպլացող :

Ինչ որ զգացի, ինչ որ անցաւ հոգիիս խորէն, հոն մնացած պահուս, անկարելի է բացատրել, բացարձակապէս անկարելի : Չեմ փորձեր : Ես իսկ չեմ հասկցած արդէն, գիտակցութիւնս կորսնցուցած է՞ր մասամբ :

\* \* \*

Չեմ գիտեր որչափ ետքը, յանկարծ, շոգեհասակին մէկ ուժգին սուլումը վայրկեան մը սթափեցողիս այն ցաւազին արբշուութենէն, ալ մոռցած էի ինքզինքս, և աչքերս անդին դարձուցի :

... Աստուած իմ... ան... ան էր... Միս Իզապէլը, հոն, ինձմէ երկո՛ւ քայլ անդին, յենարանին կրթնած, աչքերը ծովուն յառած, մինակ...

Երա՛զ. իր պատկերն է անշուշտ, երեւակայութեան մէջ գծուած իր ստուերը, իր ուրուակահը, ժանեակաւոր պարզ պլուզին, նուրբ շրջազեւատին մէջ, մազերը ամփոփած խտրէ պարզ կարսօնէ գլխարկին ներքեւ :

— Ո՛հ, ըսի մտքէ՛ս, չարթննայի սա երազէն երբէ՛ք :

Ծնրադրեցի հոն, կարծր տախտակամածին վրայ, և աննշմար, մութ ու նսեմ անկիւնէս, դիտեցի պաշտեցի զայն երկիւղած, աչքերս արցունքով լեցուն :

Երբէք չեմ յիշեր որ այնքան երկիւղածօրէն ծնրադրած ըլլամ Աստուածածնի պատկերին ստջև :

Քիչ մը հոքը սկսաւ շարժիլ , դէպ ի սանդուղը գնաց , յետոյ հա դարձաւ կրկին :

Շանթին պէս արագ դաղափար մը լուսաւորեց միտքս : Ուրի՞մն . . . երազ չէ՞ր , երեւակայութեանս մէջ չէ՞ր այդ երկնային պատկերը , պատկեր չէ՞ր . . . ինքն էր . . . ինքը , հոն , քովս , ինձմէ երկու քայլ անդին , ինձի հետ միեւնոյն շողենաւին մէջ , ա՛հ . . . :

Արիւնս պահ մը դադրեցաւ շրջան ընելէ , յետոյ , յանկարծ , խենդի պէս , թու՛մբը խորտակող հեղեղի մը պէս խուժեց երակներուս մէջէն դէպ ի սիրտս , իր կարողութեան բոլոր թափովը բարախեցնելու համար դայն :

Ակնթարթի մէջ վշտի , տառապանքի էն խորունկ անդունդէն , մինչև ուրախութեան , երջանկութեան էն բարձր աստիճանը փոխադրուած էի : Կեանքէս , աշխարհէն աւելի թանկագին բան մը կը գտնէի ճիշտ այն վայրկեանին երբ ալ դայն յաւիտեան կորսնցնելու տխուր գիտակցութիւնը կը ճնշէր սրտիս վրայ : Սրտիս դատարկը կը լեցուէր յանկարծ և հոն տիրող քառասային մութը կը լուսաւորուէր արեւներուն էն շողշողունովը : Գիշեր չէր ալ ինձի համար , այդ էակէն վճիտ , մեղմ , մաքուր ու կեանքոտ լոյս մը կը բզլսէր յորդառատ և իմ բոլոր էութիւնս կ'ողողէր :

Գիտես բարեկամս , թէ երբէք մտքէս չեմ անցուցած սիրոյս վրայ խօսիլ իրեն , ինք ինձի համար այնպիսի էակ մըն էր որուն մահկանացուներ չեն կրնար մօտենալ , որոշ սահմանէ մը անդին :

Հետեւաբար ասիկա , իրմէ երկու քայլ անդին ծըն-  
րադրելը , շնորհներուն էն անակնկալը , էն անս-  
պասելին էր ինծի համար :

Ինք կ'երթեւեկէր շարունակ , ջինջ աչքե-  
րովը աղամանդէ ցոլքերով ծովը կը դիտէր , ան-  
հունը կը չափէր , երկնից լուսաւորներուն հետ կը  
խօսէր , անձայն մտամփոփ , առանց մտքէն անցնե-  
լու թէ հոգի մը — իր կրթած հարիւրաւոր պղախի-  
ներուն հոգիներէն զատ , սարըր — նոյն պահուն  
յանկարծ բռնած ու դժոխքէն Եղեմ փոխադրած էր :

Երկնի լուսաւորներուն շողալը կը տեսնէի  
հիմա , անոնք կը փալիլէին , հանդիսաւոր անքթիթ  
փողփողումով մը , իր ներկայութիւնը աւարչուած էր  
կարծես զիրենք ալ ու կը շողային :

Ձուրը , սիրուն պղախի պղպջակներով կը  
փախչէր շողենաւին երկու քովերէն կէս մութին  
մէջ , ուրախ ու կայտառ հիմա :

Բաւական պտտելէ ետքը վար իջաւ , ես ալ  
ստիպուեցայ ազօթատեղիս ձգել ու իր ետեւէն սը-  
րահ իջնալ :

— Դո՛ւք հո՞ս , պարոն , ըսաւ , անսեթեւեթ զար-  
մանքով մը , իր ներդաշնակ ու անուշ ձայնովը ,  
երբ տոնաձայնս լսելով ետին դարձաւ ու զիս տեսաւ :

Ճիւղ մը ընել ստիպուեցայ , «Այո՛ Օրիորդ»  
կարենալ պատասխանելու համար , խօսիլը մտցած  
էի կարծես :

Յետոյ ըսի թէ Պօլիս կ'երթայի և ցաւ յայտ-  
նեցի որ մեկնումս շատ անակնկալ ըլլալուն , չէի  
կրցեր հրաժեշտ առնել իրմէ : (\*)

(\*) Տիգրան հրաժեշտի չէր գացած Միս Իգապէլի՝ զխո-  
նալով թէ , անկարելի պիտի ըլլայ իրեն բաժանումին յուզումը  
զսպել :

Պատասխանեց թէ իրենք ալ — տասնի չափ։  
Անգղիացի տիկիններ ու այրեր — Չատկի արձա-  
կուրդէն օգտուելով, պղտիկ ճամբորդութիւն մը  
ընել որոշած էին մինչեւ Պոլիս և ճիշտ ատոր հա-  
մար — շուտ դառնալնուն համար — ինքն ալ հրա-  
ժեշտի քարդ չէր զրկած ինծի։

— Շատ ուրախ եմ ձեզ պէս հին ծանօթ մը  
գտնելուս իբր ճամբու ընկեր, յարեց յետոյ։

Մլտաին ճաշեցինք։ Այս երկրորդ անգամն  
էր, առաջինը, հոն, դաւառին անկիւնը, իր սենեա-  
կին մէջ, ուրիշ ընկերոջ մը հետ, անուշ յիշատակ  
մըն էր հիմա։ Աս ալ յիշատակ մը պիտի երթար  
ըլլալ իր կարգին, անոնցմէ որոնք հոգիին խորը կը  
մնան անեղծ մինչեւ վերջը կեանքիդ։

\* \* \*

Ճաշէն ետքը վեր ելանք դարձեալ և բա-  
ւական ատեն նստանք լուսնի լոյսով ողողուած  
ծովուն ծիփանքը դիտելով ու խօսելով զանազան  
նիւթերու վրայ — անցեալին վրայ, Իզմիրի վրայ,  
ճամբուն վրայ։ Իր ընկերներն ու ընկերուհիներն  
ալ հոն էին։

Շոգեհաւը, անզգայի երերումով մը, պայ-  
ծառ մութին մէջ կը սահէր մեղմիւ, ջուրը հեշտիւ,  
իւր կամքովը կը բացուէր, անդի կուտար, կը ձգէր  
որ անցնինք կարծես։ Կ'ուզէի որ անխին թիքթա-  
քը, հոսանքին խոխոջը, նաւաստիներուն աղմուկը  
ու ճամբորդներուն շաղակրատութիւնները լռէին ըո-  
ւոր, լուսթիւնը տիրէր բացարձակ ու այդպէս իրեն  
մօտ նստած մնայի միշտ անձայն և անշուկ, ա-

ուանց իսկ շարժելու, վախնալով որ շարժումներս  
ժամանակին անցքը պիտի փութացնեն:

— Արդէն կեանքը հասնում մըն է ծայրէ ի ծայր,  
ինչո՞ւ այսպէս չհասնիլ, ինչո՞ւ երջանիկ հասնու-  
նով չսպառիլ գոնէ, կ'ըսէի ինքնիրենս:

Վերջապէս գնաց պառկելու:

Ես ալ խցիկս քաշուեցայ ու պառկեցայ:

Մինչեւ առաւօտ աչքերս չփակեցի սակայն,  
իրեն հետ միեւնոյն յարկին ներքեւ գտնուիլը այն-  
պիսի թովիչ հմայք մը, այնպիսի անտողիւտ երա-  
նութիւն մը ունէր ինծի համար, որ չուզեցի նոյն  
իսկ մէկ վայրկեանը քնոյ թմբութեան մէջ անցնել  
անգիտակից: Արթուն երազեցի մինչ լոյս: Դպրո-  
ցական կեանքս բոլոր, յետոյ մեր պտոյաները, մեր  
party'ները սա երկու տարուան մէջ, վերջապէս այն  
բոլոր մանրամասնութիւնները կեանքիս որոնց մէջ  
բաժին ունեցած էր ինք, այն ամէն զլուխները,  
էջերը կեանքի սեւ հատրին, զորս իր ներկայու-  
թիւնը ոսկեղծած էր, աչքիս առջեւէն անցան կար-  
գաւ, պատկերներու անընդհատ շարքի մը պէս,  
կենդանի, որոշ ու գունազեղ: Յետոյ աչքիս առ-  
ջեւ եկաւ կեցաւ իր քիչ մը առաջուան դիրքը,  
վեհափառ կեցուածքը ծովուն դէմ, նայուածքը՝ որ  
մութը կը փարատէր, կ'իշխէր անոր:

Երեւակայութիւնը, որ սահման չի ճանչնար  
իր արշաւներուն, որ սանձ չունի, որ ծովեզր չու-  
նի իր ակիքներուն թափը կասեցնող, այդ բոլոր  
նկարներուն առջեւէն զիս անցընելէ ետքը, կ'առնէր  
կը տանէր զիս մինչեւ գուռը անոր պառկած խցի-  
կին, բայց հոն կը կենար, կը կասէր, երբէք չէր  
համարձակեր զիս աւելի առաջ տանիլ, քայլ մըն

ալ առնել, իրմէ շատ աւելի մեծ զօրութիւն մը ուժաթափ կ'ընէր զինքը հոն : Կը փակէր ճամբան, և ես, պատկառանքով երկիւղածութեամբ կը ծընրադրէի հոն, համբուրելու համար սեմը այն խորանին՝ որ զինքը կը պարունակէր :

Երբ արշալոյսը իր թարմ ու շիկնոտ շառագունանքը սկսաւ խառնել մութին համայնաքօղ միօրինակութեան, վեր ելայ արեւուն ծագումը զիտակու : Գէպի լեռներուն գոգը կ'երթայինք, քունէն արթնցող կայտառ փոքրիկ ալիքներուն վրայէն սահելով : Արեւելքէն, լեռներուն ետեւէն, լոյսէ աննիւթ ժապաւէններ կը ցայտէին, իրենց փողփողումին մէջ կամայ կամայ ծածկելով գիշերուան գորշ չրջագգեստը :

Հաղիւ թէ արեւը սկսած էր տեսնուիլ, ան ալ վեր ելաւ սանդուղներէն, բրդէ վերարկուի մը մէջ ամփոփուած, գլուխը ծածկուած այն մուշտակի նման պէտէ գլխարկով՝ որ այնքան սիրուն ներգաշնակութիւն մը կը կազմէր իր դեղձան մազերուն դոյնին հետ : Պէտք է զինքը այդ պահուն, հոն, տեսած ըլլալ, համոզուելու համար թէ նորածագ արեւը անկէ աւելի փայլուն, անկէ աւելի գմայլելի ու անկէ աւելի կեանքոտ չէ՛ր ընաւ, ընդհակառակն : Ո՛հ մանաւանդ այն հոգեթով հրապոյրը որ կը ցայտէր իր ժպիտէն ու աչքերուն բարութեան, անկեղծութեան, անբծութեան, ճառագայթող նայուածքէն, այս հրապոյրը արեւներու ամբողջ հաւաքածոյ մը չէ կարող արտադրել :

— Կանոն իս էք ելեր, ըսի, երբ քալս գալով բարեւեց :

— Միշտ կանոն իս կ'ելլամ, պատասխանեց, երբ մանաւանդ այսպիսի տեսարան մը կայ վայելելու :

Եւ մատուիր ցոյց տուաւ այն աղափանդէ ճանչաւէս ուղին որ ծովուն մէջէն կ'երկարէր, արեւէն մինչեւ մեղի և որուն ալ աւելի հմայող չեմ գիտեր ինչ մը կուտար հիմա իր դիւթական մատին ուղղութիւնը :

Ալեակները, ուղիին մէջի ալեակները, որքան արեւուն լոյսը, նոյնքան ալ իր նայուածքը վայելելուն գիտակցութիւնովը երջանիկ, միւսներէն անհամեմատ կերպով աւելի արագ ծփանքով մը կը խայտային, իրենց ճամբուն մէկ ծայրէն մինչեւ միւսը սուրայով, ուրախութենէն խենդեցած պզտիկ տղաքներու պէս, որք տեղ մը չեն կրնար կենալ :

Տարտանելի մօտ էինք, քանի կը յառաջանայինք եզերքները իրարու կը մօտենային : Բլրակները, երկու կողմերէն կը փայլէին աւսուան ցօղին տակ թարմ կանանչով մը, թեթեւ ու թափանցիկ մշուշ մը կը ծածանէր օդին մէջ :

Բերդերուն առջեւէն անցնելէ յետոյ, Տարտանելին առջեւ կանդ առաւ շողենաւը, նաւակներէ շրջապատուած, պաշտօնական ձեւակերպութիւնները կատարելու համար : Իբր տեղական արտադրութիւն հողէ գոյնզգոյն ամաններ բերեր էին անցորդներուն ծախելու համար, մենք ալ գնեցինք քանի մը հատ, յետոյ ճամբայ ելանք վերստին : Եւ երբ նեղուցին օձապտոյտ դարձուածները հատցնելով Մարմարա մտանք՝

— Իջնանք, ըսաւ, նախաճաշելու :

Վարը դէմ առ դէմ նստանք թէյի գաւաթները առջեւինս :

— Ի՞նչպէս, ըսի, գո՞հ էք ձեր ճամբորդութենէն :

—Այս, նկատելով մանաւանդ որ պատուական ճամբու ընկեր մը եղաք ինծի, յարեց :

Աշխարհի ամէնէն չարամիտ մարդն իսկ անկեղծութենէ, ազնուութենէ ու քաղաքավարութենէ տարբեր բան մը պիտի չգտնէր այդ խօսքերուն մէջ :

Անգղիացի ընկերներ ու ընկերուհիներ ունէր, բայց, ինչպէս միշտ, ճամբորդութեան մէջ ալ շատ չէին յարմարեր անոնք իրեն, գրեթէ առանձին ձգած էին զինքը : Հոգիիս խորէն որչա՛փ կ'օրհնէի անոնց այդ անտարբերութիւնը իրեն հանդէպ՝ որ զինքը ինծի կը ձգէր մինչև ճամբորդութեան վերջը :

Վերջը . . . : Ո՛հ, այդ վերջը . . . մտցեր էի բոլորովին : Եւ սակայն հարկ եղաւ յիշել :

Նաւապետը նախաճաշի գալով յայանեց թէ բաւական կանուխ կը յուսար Պօլիս հասնիլ, չմտթցած ճամբորդները կարենալ դուրս հանելու համար, եթէ սակայն հիւսիսային հովը, — որ արդէն կը փչէր քիչ մը — աւելի չսասականար :

Մտածել թէ իրիկուան վերջակէտը, անդու թ վերջակէտը պիտի դնէր այս կեանքիս, երջանկութեանս . . . :

Լոյսին «Տաֆնէ»ն — որ մեզ կը տանէր — բաւական սրընթաց շոգենաւ մըն էր, ժամը մինչև 15 մղոն կրնայ առնել :

Կ'ուզէի որ աշխարհի ամէնէն դանդաղ շոգենաւին վրայ, նախապատմական նաւակի մը վըրայ ըլլայինք, այնպէս որ ամիսներ պէտք ըլլային Մարմարան անցնելու համար և կամ մեքենաները աւրուէին, շարժելու միջոցները պակսէին մեզի :

տեսնող ալ չըլլար ու մնայինք հոն , տատանէինք :  
Կ'ուզէի որ Մարմարան մեծնար , անծայրածիր ուլ-  
կէանի մը փոխուէր , լայննար , տարածուէր , մինչև  
անտահմանը և կամ մենք սխալ ճամբու մը հետե-  
ւած ըլլայինք — ճամբու մը որ ծայր չունենար ,  
ճամբու մը՝ որ չի հասներ երբէք , ս'ի երբէք , յա-  
ւիտեան չի հասներ . . .

Կէս օրուան մօտ վեր ելանք դարձեալ : Հե-  
ռուէն , շատ հեռուէն ցամաքը կ'երեւար սարսամ ,  
ստուերի մը պէս , ստուեր մը՝ որ կը թանձրանայ  
հեազհեաէ , պտուտակին ամէն մէկ դարձին , ա-  
նըզգալաբար :

Այն , սա անպիտան պտուտակը , փրփուրոտ  
ձերմակ ախօր ձգած ետեւէն , ինչ արագ կը դառ-  
նար : Մարմաջ մը ունէր կարծես երջանկութիւնս  
գողնալու , վայրկեան մը առաջ հատցնելու . . . : Ա-  
կօսին փրփուրներուն ամէն մէկ խուրձին մէջ կար-  
ծես անոր — երջանկութեանս — մէկ մասը կը փախ-  
չէր կ'երթար ինձմէ հեռու :

Սիրաս կը արփէր : Արդեօք . . . կանուխ պի-  
տի հասնէինք , արդեօք . . . գիշեր մը աւելի պիտի  
չկրնայի վայելել այսչափ մեծ երջանկութիւն մը  
որ դեռ առաջինն էր կեանքիս մէջ ու վերջինն ալ  
պիտի ըլլար թերեւս , հաւանականաբար :

Այլքները , անթիւ փոքրիկ ալիքները կու-  
գային կը զարնուէին մեզ տանող հսկայ զանգուա-  
ծին , դիմացէն կուգային անոնք , ի նպաստ ինձի  
կարծես , կասեցնելու համար անոր սէգ ու հպարտ  
ընթացքը , և սակայն չէին կրնար : Խեղճ փոքրիկ  
ալիքներ , կը փլչէին իրարու ետեւէ , անոր սուր  
քիթը կը պատուէր , կը բաժնէր , կտոր կտոր կ'ը-

նէր զիրենք, մի առ մի, անխնայ, և այդպէս յաղթուած, ճերմակ պղպջակներով — իրենց փոքրիկ զայրոյթին փրփուրը — իրենք իրենց վրայ կը դաւլարուէին: Կ'ընկրկէին, կը նահանջէին երկու կողմէն՝ տեղի տալով անոր լայն իրանին՝ երթալ իրենց զսպուած զայրոյթին թափը նետելու համար հեռաւոր ափունքներու աւազներուն կամ ժայռերուն վրայ:

Հովը շարունակ կը փչէր ալիքներուն դաշնակից, բայց պիտի սաստկանա՞ր արդեօք:

Ինչէր պիտի զոհէի այդ կեանքը տասներկու ժամ, ո՞հ լոկ երկու ժամ կարենալ երկարելու համար:

Կէս օրին, հովը քիչ մը աւելի սաստկացաւ, պզտիկ ալիքները քիչ մը աւելի խոշորցան: Գացի նաւապետին հարցնելու:

— Տեսնենք, ըսաւ, եթէ երթալով ալ աւելի չսաստկանայ, դարձեալ կը յուսամ հասնիլ:

— Ես ալ ձեզի չափ անհամբեր եմ, յարեց յետոյ, կանուխ հասնելու եթէ կարելի ըլլայ:

Ինծի չափ անհամբեր կանուխ հասնելո՞ւ...

— Խեղքդ սիրե՛մ ըսի մտքէս:

Աջ կողմէն Իշխանաց կղզիները կ'երեւային ծփուն մակերեսին միօրինակութեան վրայ, երեք փոքրիկ սիւներու պէս:

Ճաշին ատեն թեթեւապէս կ'երերայինք, ինծի այնպէս կուգար թէ հովին ամէն մէկ սուլումը՝ իր նախորդէն աւելի ուժգին, և եկող ամէն մէկ ալիքը առջինէն աւելի խոշոր էր, այլ սակայն ապահով չէի:

— Թերեւս՝ ես այնպէս կը տեսնեմ, կ'ըսէի:

Մէկ ալիքին անցնելէն ետքը, ջուրը կը որ պատուհաններուն ապակիներէն վար կը սահէր ծուիկ ծուիկ, մինչև որ միւսը հասնէր ետեւէն: Եւ այդ միջոցը շատ երկայն կ'երեւար ինծի, կ'ուզէի որ շուտ դար ալիքը միշտ, առանց միջոց ձգելու հասնէր միւսին ետեւէն:

Նաւապետը յայտնեց թէ կանուխ հասնելու հաւանականութիւնը պակսելու վրայ էր տակաւ: Այս յայտարարութիւնը բոլոր ճամբորդներուն դժգոհութեան առիթ եղաւ, հո'գս սակայն:

Ճաշը աւարտելով երբ դարձեալ վեր ելանք, նաւապետը հրամայեց որ շողենաւին արագութիւնը չափեն:

— Ծայրագոյն սրընթացութիւնն իս է աս, ըսաւ, հովր պիտի չնուազի. տեսնենք՝ ենթադրելով իսկ որ չաւելնայ՝ կարելի պիտի՞ ըլլայ մութը կոխելէ առաջ հասնիլ այս ընթացքով: Երկրորդ նաւապետը ժամացոյցի պէս գործիք մը հաստատեց նաւուն յեանակողմը, այդ գործիքը շուանով մը կը հազորդակցէր ծովուն մէջ նետուած գունտի մը հետ որ ակօսին հոսանքին մէջ կը դառնար: Տասը վայրկեան ետքը, գործիքին թեւերը համրեց և արդիւնքը եկաւ իմաց տալ առաջինին: Հաշիւ ըրին մնացած մղոնները: Սիրտս կը տրտիէր, անձկալից կը սպասէի արդիւնքին: Վերջապէս տեսնուեցաւ թէ անկարելի էր հասնիլ և շողենաւին ընթացքն ալ յարմարցուցին անօգուտ ածուխ չվառնելու համար:

Ալ սիրտս հանգիստ էր: Լայն շունչ մը առի, կարծես թէ «վաղը» չկար ալ, կարծես թէ այդ օրը յաւիտեան պիտի տեսէր:

Հովը կը սուրար, այտերս կը գզուէր ուժ-  
գին թափով մը «բաղձանքդ կատարեցի» ըսելու  
պէս ինծի, ու ես, կը համբուրէի զայն իր խօլ  
վազքին մէջ, որչափ ատեն որ կենար շրթունքնե-  
րուս վրայ, վարձատրելու համար զինքը, որ այն-  
քան լաւ գլխաղբաւած էր շոգենաւին ու մարդիկ-  
ներուն յամառ բաղձանքին՝ զիս կէս օր աւելի եր-  
ջանիկ ընելու համար:

— Ինքն ալ զգալով թերեւս թէ, կեանքիս  
միակ երջանկութիւնը պիտի ըլլար ասիկա:

Ձերմ բաղձանք մը կը զգայի ձեռքով վայ-  
փայելու այն սիրուն, աղուոր ալեակները որոնք,  
ինծի համար, միշտ փշրուելով, միշտ ետ մղուելով,  
միշտ կոխկրտուելով հանդերձ՝ վերջապէս յաղթած  
էին հակային յամառութեան, անխոնջ աշխոյժով մը,  
ամէն անգամ վերակազմուելով ու դարձեալ կրկ-  
նելով յարձակումը, մինչեւ որ յաջողէին:

Հիմա, ամպերը, կտոր կտոր, հովին առջեւ  
ինկած կը սահէին երկնից կապոյտին վրայէն, գայ-  
լերէ հալածուած ոչխարի հօտերու պէս ցիրուցան:  
Հիւսիսէն կուգային և անցնելով՝ կ'երթային դէպ ի  
հարաւ, մինչեւ հորիզոնը, ու հոն կը կենային, իբր  
թէ զիրենք բռնող արգելք մը ըլլար հոն, իբր թէ  
հոն իրաւցնէ, տեսնուածին պէս ծովը միացած ըլ-  
լար երկնքին — կը խմբուէին, իրարու վրայ կը դիզ-  
ուէին, կը կուտակուէին, հետզհետէ աւելի թան-  
ձրր, աւելի գորշ, աւելի անթափանց խաւեր կազ-  
մելով մեր կտու ձգած ճախրուն վերեւը:

Շոգենաւին ծուխը, ոլորտ ոլորտ սեւ ու  
երկայն, ալօտին ուղղութեամբը երկարածգուած,  
միութեան գիծ կ'երթար կազմել այդ սպառնալից  
ամպի դէզերուն ու մեր մէջ:

Աջ ու ձախ կողմը , հոս հոն , ճերմակ առա-  
դաստներ կ'երեւային , կապոյտին միօրինակութեա-  
նը վրայ : Երբեմն ալ , շոգենաւին երկու կողմերէն  
դլփիններ կը ցցուէին ջուրին մէջէն ու խենդ ոս-  
տումներով կրկին կը խորասուզուէին կապոյտին  
ծալքերուն տակ : Ծովին գոյնը , changeante կեր-  
պասի մը պէս մերթ կը փալիլէր ու մերթ կը դոր-  
շանար , վերէն անցնող ամպերուն քմահաճոյքին  
համեմատ , որք կուգային ատեն ատեն խափանել  
արեւին շողշողուն լոյսը :

Այս ամէնքը անոր համար ուշադրութիւնա  
դրաւեցին՝ որովհետեւ ինք կը դիտէր , որովհետեւ  
իր նայուածքը կ'ուղղուէր այդ ամէնուն վրայ ու  
իմս ալ կը քաշէր իր ետեւէն : Ժամերով հոն վերն  
էինք , բոլոր ճամբորդները , ոմանք կը շաղակրա-  
տէին , ոմանք կը մրափէին շոգենաւին շարժում-  
ներով օրօրուած , ոմանք կը պտըտէին շարունակ ,  
բարձրաւանդակին մէկ ծայրէն միւսը կը վաղէին ,  
ամէն բան տեսնելու , ամէն բան քննելու մարմա-  
ջով մը : Միս Իզապէլ ընդհանրապէս հանդարտօ-  
րէն նստած , կը դիտէր , երբեմն ալ խօսելով , ձեռ-  
քը փոքրիկ հեռադիտակ մը ունէր , զոր տեղ մը  
ուղղելէ ետքը ինծի ալ կուտար անպատճառ : Եր-  
բեմն ալ , ձանձրացած , ոտքի կ'ելլար իր թեթեւօ-  
րէն ոստոստող սիրուն քալուածքով մի քանի ան-  
գամ երթեւեկելու համար բարձրաւանդակին վրայ :

Վերջալուսին Պօլիս սկսաւ տեսնուիլ հե-  
ռուէն , սեւ երկայն գիծի մը պէս , որուն վրայ  
բոցալառ կետեր կը նշմարուէին — մի քանի բարձր  
շէնքերու սպակիւնները արեւուն հուսկ փողփողու-  
մովը վառուած :

Արեւմուտքը հանդիսաւոր ու մեղամաղձստ հոգեւարքով մը կը տժգունէր հետզհետէ, ամպերուն ծիւերը արեւագոյնէն բաց կարմիրի, յետոյ վարդագոյնի, յետոյ դեղինի, յետոյ կաթնագոյնի և հուսկ յետոյ, մութին հետ շաղախուելով, գորշի փոխուեցան կամաց կամաց: Քիչ մըն ալ, և արեւը Մարմարային մէջ կանգնած բոցէ կզզի մը եզաւ, կէոր ու կանոնաւոր գիծերով կզզի մը՝ որ ընկզմեցաւ կամաց կամաց, խորասուզուեցաւ ջուրերուն խորը, իր բոցալաւ զանգուածէն կտոր փրդուճ հետքեր միայն թողլով, ամպերուն վրայ: Յետոյ այդ հետքերն ալ իր ետեւէն քաշեց ծովուն վրայ շիթ առ շիթ, որ քիչ մը ատեն ալ այրող նաւու մը բեկորներուն պէս տատանող ալիքներուն վրայ պլպլալէ ետքը, մարեցան մէկիկ մէկիկ: Արեւելքէն, Իշխանաց կզզիներուն վրայէն բարձրացող սև քօզը — նախ նուրբ ու թափանցիկ — հետզհետէ գոլորշիի պէս թանձրացաւ տարածուեցաւ, մըթութեան փոխուեցաւ ու ամէն բան ծածկեց:

Հիմա, դիմացէն, հեռուէն, վտարին մուտքը ցոյց տուող երկու փարոսները կը փայլէին ալ մութին մէջէն — աջակողմեանը անշարժ, իսկ միւսը մերթ հազիւ հազ նշմարելի, մարելու մօտ կանթեղի մը պէս, և մերթ յանկարծ բռնկող բոցի նըման շողշողուն:

Երբ, նեղուցին երկու կողմէն, քաղաքին անթիւ լոյսերը շողալ սկսան, հովը — որ մինչեւ այն ատեն խնդի պէս կը փչէր — յանկարծ դադրեցաւ, ձգելով ամպերը որ ազատ համարձակ պարպեն մեր վրայ իրենց ջուրի բնօր: Ստիպուեցանք վար իջնել ու զրկուիլ նաւահանգիստի մուտքին

գիշերային տեսարանէն: Երբ «գրկուիլ» կ'ըսեմ, Միս Իզապէլին խօսքերն է որ մէջ կը բերեմ, ապա թէ ոչ ինձի համար ի՞նչ գրկում կրնար գոյութիւն ունենալ՝ քանի որ ինք քովս էր: Ճաշէն յետոյ մինչեւ պառկելու ժամը, տիկիներն ու օրփորդներ դաշնակ զարկին:

Երբ ան գիշեր լարի ըսելով քաշուեցաւ, ես վեր ելայ հակառակ տեղատարափին ու վրան պատրաստութեամբ անկիւն մը գտնելով հոն կձկուեցայ: Մութ էր, կատարեալ մութ մը՝ որուն միօրինակութիւնը միայն մօտը գանուող մի քանի շոգեհասերուն լոյսերը կը խանգարէին — անոնք ալ վարագոյրի մը ետեւէն երեւցող կանթեղներու պէս ազօտ, անձրեւին խիտ կաթիլներուն մէջէն:

Նոյնպէս լուսթիւնը ոչինչ կը խզէր բացի ջուրի կաթիլներու անկումին յառաջ բերած միօրինակ ու լալկան շառաչիւնէն:

Բաւական ատեն կեցայ հոն, այդպէս:

Գաղափարներս, անձրեւի կաթիլներուն պէս անթիւ ու անոնց պէս ալ անկապ, կը թառալէին կ'անցնէին ուղեղիս մէջէն, հեղեղի մը պէս, ամէն բան քշել տանելով իրենց ընթացքին մէջ, վերջ ի վերջոյ դատարկութիւնը միայն ձգելու համար հոն: Տխուր էի, կը դողայի վախէս: Այդ մութը չէր որ կը տխրեցնէր, կը վախցնէր զիս, ո՛հ, երբէ՛ք մութ չէր արդէն՝ քանի որ հոն, վարը ինձի մօտ էր ան: Տխուր էի, վախէս կը դողայի խորհելով վաղուան վրայ որ կը մօտենար ամէն վայրկեան, խորհելով արեւին ծագումին վրայ, որ հակայ մութով մը պիտի դար պատել էութիւնս — լոյսին վարժուած էութիւնս բոլոր: Արեւը երանի թէ ալ չի

- ծագէ՛ր , երբէք , մարանձ ըլլար , այդ անձրեւը չի գաղբէ՛ր ալ , այդ մութը չի փարանտուէր :

Երջանիկ պիտի ըլլայի այդպէս , խորհելով թէ միեւնոյն յարկին տակ էինք ինքն ու ես : Իրեն մօտ ըլլալու երջանկութեան մէջ ինքնին պիտի հալէին սրտիս բոլոր ուրիշ բաղձանքները , զգացումները , տենչերը , մտքիս բոլոր ծփանքները , գաղափարները , ձգտումները , հոգիիս բոլոր խայտանքները , երազները , յոյզերը : Վերջապէս , ուղեղս գաղափարներու այս անկապ , անդուսպ , խօլ թաւալումէն սրկուած , յոգնած , ու մարմինս կէս մը թրջուած , ընկճուած գացի պառկեցայ : Գունը՝ առջի գիշերուան ծանրութիւնն ալ ամփոփած՝ անմիջապէս փակեց սրտեւանունքներս , հակառակ արթուն մնալու բաղձանքիս :

Երազ տեսայ :

Ամպերուն մէջն էր ան , աղւոր , փափուկ , ձերձերմակ հոգի ամպերուն մէջ , հեռո՛ւն , հոն , վերը , վճիտ կապոյտին անծայրածիր տարածութեանը մէջ : Եւ ես վարէն , ծնրադիր , կը պաշտէի զինքը , կը պաղատէի որ զիս ալ հոն , քովը առնէ : Ինք կը ժպտէր , անհունապէս բարի , հրեցտակային ժպիտովը , անբիծ աչքերը միջոցին մէջէն ինծի ուղղած , կը ժպտէ՛ր քնքուշ մատը կոյս շրթունքներուն վրայ , լուսթիւն պատուիրելով ինծի , ու . — Համբերէ՛ , կ'ըսէր ինծի մեղմիկ , համբերէ՛ , բարի է Աստուած :

Եւ աւելի քան երբէք կը հաւատայի Աստուծոյ բարութեան :

Աստուն բառական ուշ արթնցայ . սթափումս , այս երազէն ետքը , տխո՛ւր եղաւ , անհունապէս

տխուր, դառն յուսախարութիւն մը կրեցի : Կ'ուզէի որ ատիկա ըլլար իրականութիւնը, և կեանքը երազ :

Ինչո՞ւ, ինչո՞ւ այնպէս չըլլար : Աչքերս փակեցի, շարունակելու, յաւիտեան շարունակելու համար այդ հոգեթով երազը, և սակայն... պատճառներ երբ անգամ մը փարատի, իրականութիւնը իր զլացող ընթացքին մէջ չկատիր այլևս :

Անկողնէն դուրս ցատկեցի և հապճեպով հագուեցայ ու վար վազեցի : Արեւը ծագած էր և օդը պայծառ : Ուրիշ ատեն այդ ժամուն տեսած եմ Պոլիսը շողենաւին մէջէն, շքեղ է, իրիկուան անձրեւէն ետքը մանաւանդ : Սակայն այն օր մտքէս իսկ չանցաւ դիտել զայն :

Ձինքը փնտուեցի : Հոն էր անդիլի անկիւնը :

— Մեզք, ըսաւ երբ քովը գացի ու ըարեւեցի, մեզք որ աւելի կանուխ չելաք, հիանալի էր տեսարանը արեւածագին, իրիկուրնէ շատ աւելի շքեղ :

Հիմա մտքէս կ'անիծէի քունը, որ զրկած էր զիս, ոչ թէ այդ տեսարանէն — որ փոյթս անգամ չէր — այլ զինքը քիչ մը աւելի վայելելէ :

Բաւական ատեն խօսեցանք հոն, հարցումներ կ'ուղղէր ինծի զանազան տեսարաններու վրայ, և ես կը պատասխանէի՝ տրտի ի սիրտ, վախնալով թէ ժամանակին անցնիլը կը փութացնեմ :

Վայրկեանները, չա՛ր վայրկեանները, որքան՝ որքան շուտ կը սահէին հիմա : Կը դողայի՝ կ'զգայի թէ մօտ է վերջակէտը և այդ դիտակցութիւնը չնչելու անգամ կը վախցնէր զիս, խորհելով թէ չնչած օդիս մէջ վայելքս աւելի շուտ պիտի հասնի, աւելի շուտ պիտի ցնդի երջանկութիւնս :

Քիչ յետոյ իր ընկերներէն մին գալով ըսաւ թէ մեկնելու ժամանակն էր : Վար իջանք , գոյքերնիս ժողուելու : Սիրաս կը սեղմուէր պողպատէ ցանցի մը մէջ :

Տասն վայրկեան ետքը նաւակին մէջն էինք :

Զինքը տեսած վայրկեանէս մինչեւ շողենաւէն իջնալնիս , ՅՅ ժամուան միջոցը՝ կազմով ոսկեզօծ , իմաստով շքեղ ու ոճով հրապուրիչ հատոր մըն էր — հատոր մը զոր մարդ անձանձրոյթ կ'ուզէ կարդալ մինչեւ կեանքին վերջը , յաւիտեան . . . : Իսկ այս նաւակը , վերջարանը այդ աննման հատորին — վերջարանը , զոր կարդացած ատենդ կը վախնաս առաջ երթալու՝ որովհետեւ գիտես թէ ալ շուտ պիտի հասնի , էջերը դարձուցած ատենդ ձեռքերդ կը գողան՝ այն մտածումով թէ տխուր «վերջ»ը պիտի ցցուի աչքերուդ դիմաց :

Նաւակը դէս ի Ղալաթիոյ քարափը կը տանէր մեզ :

Հսկայ Անդղիացի մը նստեր էր մէջերնիս :

— Ազգականներ ունիք կարծեմ , ըսաւ դէս ի ինծի ծոկով մէջտեղի մարդուն ետեւէն :

— Այո՛ , և բաւական շատ :

— Ուրախ պիտի ըլլաք ուրեմն զանոնք տեսնելով :

Արդեօք ինքն ալ կը գուշակէ՞ր թէ տխուր էի հիմա և կը յուսար որ անոնց տեսքը տխրութիւնս պիտի փարսատէ :

Ի՞նչ բարի էր Աստուած իմ և ինչ ալ փափկանկատ :

Եթէ գիտնա՛ր թէ իր բացակայութեան սրբտիս մէջ բանալիք դատարկը բան մը չէր կրնար

լեցնել աշխարհի վրայ, եթէ գիտնա՛ր . . . բայց պիտի չգիտնա՛ր, երբէք :

Քարափին վրայ բաժնուեցանք : Հազիւ գըլխու շարժումով մը կը յիշեմ պատասխանած ըլլալ իր «մնաք բարով, յուսամ թէ կրկին կը տեսնուինք»ին : Եթէ բառ մը արտասանել փորձէի հեծկլտուքս հեղեղի մը պէս պիտի պոսթկար անշուշտ :

Լմնցա՛ւ : Այս երկրորդ անգամ — և ո՞վ գիտէ թերեւս ալ վերջին ըլլալով, — բազդը զիս իրեն մօտ բերելէ ետքը կը բաժնէ դարձեալ :

Այն իր ճամբան պիտի երթայ այլևս կեանքի մէջ և ես ալ իմս, երկու ճամբաներ պահ մը իրարու քով գալէ յետոյ, կը հեռանային կրկին — անձանօթ ճամբաներ, սրնք ո՞վ գիտէ մ՛ւր պիտի տանէին ամէն մէկերնիս : Իմ ճամբաս սակայն հիմա — կեանքիս ճամբան — այնքան մութ, այնքան սև, այնքան արհաւիրալից էր որ քայլ մը խոսնելու կը վախնայի . . . :

\* \* \*

Չորս օր է հոս եմ : Մինչև հիմա, գաղափարներս այնքան խառնափնթոր կերպով դուրս կը խուժէին մտքէս, որ անկարելի եղաւ գրիչը ձեռք առնել : Երէկ և այսօր, ընդհատ, ընդհատ, այս երկայն նամակը — զոր ա՛նա կ'աւարտեմ — գրեցի քեզի : Ճամբուս մանրամասնութիւններէն հազիւ մէկ փոքրիկ մասն է այս թուղթին վրայ նետածս : Չեմ գիտեր թէ ի՞նչ գրեցի, այդ գործն ալ քեզի, բայց վախնամ ըսելիք այնքան շատ բան ունէի որ բան մըն ալ չկրցի ըսել :

Մուժիկն մէջ , փայլակէն կտքը , մարդ ալ  
աւելի գէշ կը տեսնէ :

Երջանկութիւնը փայլակի պէս շողաց յան-  
կարծ կեանքիս մէջ , շլացուց զիս , և սակայն ,  
շուտ մը մարեցա՛ւ , անհունութեան մէջ կորսուե-  
ցաւ դարձեալ , լուսածիր յիշատակ մը միայն ձգե-  
լով , իր ետեւէն — յիշատակ մը այնքան խորունկ ,  
այնքան ամրապէս դրոշմուած հողիկս խորը , որ ոչ  
մէկ զօրութիւն երբէք կրնայ չնչիւ անկէ :

Սրտիս մէջ անհուն կարօտ մը կ'զգամ , ոչ  
թէ՛ այն կարօտներէն որք կ'այրին , վայելած չըլլա-  
լու զսպուած տենջանքով , այլ կարօտը անսահման ,  
մաքուր պաշտումիս :

Սիրելի բարեկա՛մ , դուն քանի մը օրէն պի-  
տի տեսնես զինքը , հոն պիտի վերադառնայ : Իսկ  
ե՞ս , պարտաւոր եմ հոս մնալու , ո՞վ գիտէ որչափ  
ատեն , թերեւ ընդ միշտ : Ո՛հ , պարտականութիւնը  
ի՛նչ ծանր բեռեր ալ կը դնէ մարդուս սրտին վրայ :

Կ'աղաչեմ եղբայրս , գրէ իր վրայ , էջերով ,  
հատորներով գրէ՛ , պիտի լսիեմ զանոնք :

Կ. Պոլիս, 8 Ապրիլ 1890

Քոյդ  
ՏԻԳՐԱՆ

## Գ.

Շարաթ մը կտքը հետեւեալ բառերը գրուած  
այցեառմս մը ստացայ իրմէ .

Նոր գրելիք չունիմ, նամակ չգրեցի ասոր հա-  
մար : Ներփակ կը դրկեմ հարցումներս որոնք բա-  
ւական բան պիտի ըսեն քեզի գտնուած արտի ու  
մտքի տրամադրութիւններու վրայ : Նամակներուդ  
կ'սպասեմ միտ : Իր վրայ գրէ միտ կ'աղաչեմ : Ձեր-  
մագին համբոյրներս :

«Հարցումներ» ըսածը երեք կտոր sonnetներ  
էին, ահա առիկ .

## ՀԱՐՅՈՒՄՆԵՐ

Ա.

### ԱՆՅԵԱԼԻՆ

Մի՛ս յիշատակ պիտի մնան ժամերն այն,  
Երբ ապրեցայ ես երջանիկ անոր փոյ,  
Եւ առաջին սիրոյս անբիծ հմայփոյ,  
Աւխարհը ոչ ժխտւր էր ոչ ա՛լ ունայն :  
Ո՛հ, պաշտումի երազ մ'էր ան հոգեքով,  
Եւ զայն վայելել տուող կոյսն ալ զուարթուն,  
Գիտեմ, աւանդ, հիմա որ ալ եմ արթուն,  
Գիտեմ, երազ մ'անուշ, քնուշ անվրդով :  
Կը հարցնեմ քեզի սակայն, ա՛հ անգուրբ,  
Որ մի՛ս անհոգ կը հետեւիս փու նամբուդ,  
Տանելով իմ երազներս ալ քեզ հետ :  
Մի՛ս յիշատակ պիտի մնան օրերն այն,  
Երբ աւխարհն ոչ ժխտւր էր ոչ ալ ունայն,  
Այդ երազը չդարձնե՞ս պիտի ետ...

Վայրկեանի մը համար գէթ :

Բ.

### ... ՆԵՐԿԱՅԻՆ

Ինչո՞ւ ինձի բերիւր դուն գողցուած  
Վայրկեաններ գէթ այն անցեալին անըման,  
Երբ իր ծաւի աչքերն ինձի կ'ուղղէր ան,  
Եւ երջանիկ՝ կ'օրհնէի զինքն ու զԱսուած :

Գիտեմ հիմա՛, հասնո՛ւ մ'եր ան ոսկեգօծ,  
Հասնո՛ւ մը լի կեանքով՝ վարդով ու ժպտով,  
Ձոր ան բացաւ, բայց գոցուեցաւ շատ շուտով,  
Ու կուլ տուաւ զայն անցեալին անկուշտ ծոց :  
Սակայն դո՛ւն որ կուգաս ու չես առնէր կանգ,  
Գո՛ւն որ հազիւ վայրկեանի մը ունիս կեանք,  
Յետոյ կ'անցնիս կ'երթաս անփոյթ ու անձայն :  
Ըսե՛, ինչո՞ւ չար անցեալին սեւ գրկէն,  
Ձեռ բերէր դուն ինձի եջ մը այն գրկէն,  
Որ ես արբժիւ կարգամ, վայելեմ, լափեմ զայն...  
Գոնէ վայրկեան մը միայն :

Գ.

... Ա.ՊԱ.ԳԱՅԻՆ

Գո՛ւն ալ պիտի զլանաս ինձ այսպէս յար,  
Չքնաղ, անբիծ, հրեշտակային տեսն անոր,  
Ու պիտի գա՞ս չկասարուած նորանոր  
Խոսուսներով ընել զիս միշտ վշտահար :  
Գերմարդկային եակ մըն է ան, գիտեմ,  
Ու աշխարհէն վերացում մը այդ կեանքն ալ,  
Ուր կ'ուզէի մնալ, յաւիտեան մնալ,  
Բայց վար նետեց զիս անցեալը խստադէմ :  
Կը հարցնեմ հիմա քեզի դող ի սիրտ,  
Ո՛հ չես բերէր այն ժամերն, ո՛վ անսիրտ,  
Մաս մը գոնէ, քու ընթացքիդ մէջ յամառ :  
Ըսե՛ ինձի, պիտի չվայելե՞մ ալ երբեք,  
Այդ նայուածքին շողը անո՛ւշ ու բեկբեկ,  
— Գեթ փոխարէն պատրաստեմքուդ անհամար —  
... Լոկ վայրկեանի մը համար :

Դ.

Ահաւաստիկ Տիգրանին իր քրոջը գրած մէկ նամակն ալ՝ որ լաւագոյն վերջարանը պիտի ըլլայ այս սիրային իրավէպին .

Սիրեցեալ Քոյրս,

Ինչ ուրախութեամբ լափեցի նամակդ , որքան շնորհակալ եմ քեզ միշտ երկարօրէն և շատ շատ գրելու աշխատութեանդ համար : Կ'զգաս անշուշտ թէ այս կեանքին տաղտուկը որքան կը ճնշէ վրաս , և ատոր համար այրող կարօտներս սիրագեղ էջերովդ մեղմել կը փորձես :

Կարօտներս , ո՛հ որքան շատ են , որքան խորունկ , բանաստեղծին սա սողերը կը յարմարին ինծի ալ .

Հոգւոյս խորը կարօտեր կան  
Որք կը քանդեն զիս օրէ օր,  
Ինչպէս բոցին կարմիր լեզուն  
Մտմին ներմակ մարմինն ալուր :

Քու և անոր կարօտը մանաւանդ , պաշտելի քոյրս , ալ անտանելի կը դառնայ , մէկերնիդ եթէ քովս ունենայի . . . : է՛հ : Բայց այսպէս երկուքնիդ ալ հեռու , ինչպէ՛ս ապրիլ : Կեանքը տաղտուկ մը կը թուի հիմա ինծի ծայրէ ի ծայր :

Անկէ լուր կ'ուզես ինձմէ , ի՞նչ կրնամ ըսել քեզի , ես ալ Իզմիրէն ուզեր էի : «Ամբրիկա գացած է , կը գրեն ինծի , գիտեմ ասիկա տարիէ մը

ի վեր, ամէն վայրկեան գիտակցութիւնը, ախուր գիտակցութիւնը ունիմ թէ ովկէան մը կը բաժնէ զիս անկէ: Իր հասցէն ուղեցի անցեալները, չկըրցան գտնել:

Ի՞նչ պիտի ընէի, ոչի՛նչ, ի՞նչ կրնամ գրել իրեն: Սակայն պէտք ունէի, աշխարհացոյց մը պիտի բանայի ու հոն գտնէ աչքովս պիտի լափէի այն հսկայ միջոցը որ զիս անկէ կը բաժնէ: Զինքը պարունակող երջանիկ քաղաքը ցոյց տուող սուրիժերը պիտի գտնէի հոն, անզգայ թղթին վրայ, աչքերս ատոր պիտի սուսուէի միշտ և ամէն օր, ամէն անգամ որ սենեակս մտնէի, անոր պիտի ուղղէի մատս «հոն է» ըսելով ինքնիրենս: Բայց ատիկա ալ շատ է կ'երեւի թէ ինձի համար: Իր մէկ լուսանկարը ուղեցի ունենալ, զրկեր էին, բայց յուսախար եղայ: Ի՞նչ, արդէն կարելի՞ բան է որ իր աչքերուն արտայայտութիւնը թղթի մը վրայ ցուլացուի: Գրասեղանիս մէկ անկիւնը նետեցի զայն, առանց անգամ մըն ալ նայելու: Ես հոգիիս խորը ունիմ իր կենդանի պատկերը:

Գու վերադարձիդ վրայ չես խօսիր դարձեալ, կը գուշակիմ թէ յետաձգուած է ու զիս արխրեցնել չուզելուդ համար լուսթիւն կը պահես այդ մասին, բարի քոյրս:

Շաբաթ մըն է հոս, Հալքի եմ, վերը եղեւիններուն անտառին մօտ պզտիկ սենեակ մը վարձեցի, գիշերները պատուհանէս ծովին մրմունջը կը լսեմ, հեռուէն:

Այս կզգին կը սիրեմ, որովհետեւ ամբողջ քեզմով լեցուն է: Երէկ առաւօտ, կանուխ՝ շրջանը ըրի կզգիին: Արսէնիօսին առջեւը քայլերս

ինքնաբերաբար դէպ ի վար տարին զիս, և գացի արեւին ծագիլը դիտելու քու սիրական տեղէդ, յիշեցի թէ դպրոցէն վերադարձիս հոն պատմած եմ քեզի անոր հանդէպ ունեցած սէրս, պաշտումս, հիմա շատ աւելի տխուր է սակայն, քանի որ դուն ալ քովս չես:

Երազ մը պատմեմ քեզի, հիմա կեանքիս էն անուշ բաները անոնք են, — երազները:

Երէկ իրիկուն, ճաշէն յետոյ, օդը սոսկալի տաք էր: Սենեակիս մէջ, առանց լոյս վառելու, ընկողմանած էի բազմոցին վրայ, պատուհանին դէմ քիչ յետոյ, թեթեւ ու գաղջ հով մը սկսաւ ճակատս շոյել մեղմիկ, և ապագայ երազներու խաբեպատիր հոսանք մը առաւ տարաւ զիս: Աչքերս փակ երազեցի արթուն: Շքեղ անուրջ, շողեմակոյլի մը մէջ էինք, ան, դուն ու ես առանձին ծովուն վրայ, բայց ծովուն վրայ, ովկէանին վրայ, հեռո՞ւն, հեռո՞ւն, այնքան հեռուն՝ որ մարդկային ո ու է ստուեր չկարենար թափանցել՝ խանդարելու համար մեր առանձնութիւնը ու երջանկութիւնը:

Փոքրիկ, բայց տոկուն ու զարդարուն շողեմակոյլ մը որ ոչ մեքենավարի պէտք ունէր և ոչ ալ նաւաստիի:

Ալիքներ, փրփրոտ ամեհի ալիքներ կը զարնուէին անոր, և սակայն ան, կը պատուէր զանոնք, կը ձեղքէր, անոնց փրփուրներուն վրայէն ուռտատելով, կը սուրար կ'երթար, ձերմակ կարասպի մը պէս, փրփուրոտ ակօս մը ձգած իր ետեւէն, անդունդները ծաղրելով, ովկէանին կատաղութիւնը արհամարհելով: Մտեւը, պատուոյ տեղը, փոքրիկ բարձրաւանդակի մը վրայ նստած էիք դուք

երկու քնիդ, ան ու դուն, երկու քղ ալ փափուկ, աղնիւ, բարի ու անբիծ, քով քովի: Իսկ ես վարը, երկու աստիճան վարը, ձեր ոտքերուն առջև ընկողմանած, աչքերս խոշոր խոշոր բացած ազատօրէն դիտելով, լատելով փոխն ի փոխն շողը ձեր նայուածքներուն և շողը անհունին: Կապոյտի շքեղ երրորդութիւն մը կար հոն, կապոյտը երկընքին, կապոյտը ծովուն, և կապոյտը չորս աչքերուն ինծի: ուղղուած, էն մաքուրը, էն վճիտը, և նոյն իսկ էն անեղըր, սակայն՝ այս վերջինն էր դարձեալ:

Ամէն ինչ, ամէն ինչ մուցած էի, յիշելու համար միայն թէ ձեր քովն էի ու երջանիկ էի:

Կը սուբայինք: Ալիքները հետզհետէ կը մեծնային, կ'ուռէին, կը ֆշային, մեզ արգիլել՝ մեր ճամբան խտրանել ուղեւով կարծես, բայց մեր փոքրիկ շողեմակոյկը, ձեզ պէս երկու հրեշտակներ պարունակելու երջանկութեանը գիտակից կարծես ու անով ուժովցած անշէջ աշխոյժով, կը պատուէր դանոնք, կը փշրէր իր փոքրիկ սիրուն իրանին ներքեւ ու կ'անցնէր: Եւ այդ պատուած ալիքները, անկարող իրենց խօլ գայրոյթին մէջ, երկու կողմերէն կը բարձրանային բլրակներու պէս: Այդ բլրակներուն մինչեւ գագաթը կ'ելլայինք երբեմն և յետոյ վար իջած ատեննիս դիմացի ալիքը իր հսկայ դանդուածովը վրանիս իյնալ, մեզ ողորկել կ'սպասնար, սակայն շողենաւակնիս, ճարպիկ ու ձկուն կը գործին գիտակից գաղանաղուսպի մը պէս ահարձակ վրայ կը խոյանար ընդ հուպ:

Յետոյ լուսնակը սկսաւ փայլել ալիքներուն վրայ հայելիադնելով իր նուրբ ու փափուկ շողերը:

Ան, լուսնակը, ալ տառապազներու մտերիմ մը չէր ինծի համար :

Հիացած, հմայուած, բոլոր էութեամբս ան-  
ծայր երջանկութեան մը մէջ տարրալուծուած էի  
հիմա, ձեր նայուածքներուն ներքեւ :

Կ'երթայինք շարունակ, միս մինակ մենք  
երեքնիս, մոռցած աշխարհը բոլոր, մոռցած թէ մեր  
տատանած հեղուկէն զատ, ցամաքներ ալ գոյու-  
թիւն ունենային, կ'երթայինք ճամբայ մը որ չէր  
հասներ ու կ'ուզէի որ չհասնէր երբէք, ո՛հ երբէք,  
յուրիանական ճամբան ըլլա՛ր . . . :

Եւ այս շքեղ երազս ալ, լւրիշ շատ մը նա-  
խորդներուն պէս ցնդեցաւ գնաց, հակառակ կեան-  
քը երազի և զայն իրականութեան փոխելու ական-  
ջանքիս, ի՛նչ անուշ երազ, հէ՞քոյրս, անհունու-  
թեան մէջ կորսուի՛լ երկու սիրուած պաշտուած է-  
ակներու հետ . . . երա՛զ սակայն :

Եթէ գալ տարի գալուստդ որոշ չէ, զրէ որ  
գոնէ ես քու քովդ գալու աշխատիմ, որովհետեւ  
այսպէս ապրիլը աշխարհի էն անհամ բանն է :

Տախ համբոյրներով եղբայրդ

ՏԻԳՐԱՆ

1890 Մայիս 5, Հալիի



Ե.

Հիմա քրոջը քովե է Տիգրան, նամակներ  
կ'առնեմ երբեմն իրմէ :

Քոյս երջանիկ կ'ընէ զիս, տղու մը պէս կը  
խնամէ, այնքան բարի է. միշտ անոր, Միս Իգա-  
պէլին վրայ կը խօսինք իրեն հետ, կը դըժ ինձի :







